

ՍԻՈՆ



Ս · ՑԱԿՈՒԹՅԱՆՑ ՎԱՐ ՏԱՅՈՑ ՅԵՐՈԽՈՎԱՆԵԱՄ

«سيون»، مجلة ارمنية شهرية، دينية، أدبية، ثقافية، لغة والبيان.
"SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲԱԴԱՎԻԴ Ա. ԿՈՒԹԵՐԻ ԽՈՏԻ

ԽՄԲԱԳԻՐԱԿԱՆ	66
— Զարեն սեանչելին	
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Պիծեր Եւանաւուրին Տ. Տ. Զարեն Ա. Կարողիկոսի	69
Տագնապ, վախճան եւ բալում Եւանաւուրին Զարեն Վեհափառի Զկայիր դուն	71
ԵՊ.ԽՊ.ԱՐԴ	76
ԿՐՈՆԱԿԱՆ	
— Նախանձ եւ նախանձախնդրութիւն	Գ.Բ. Ա. ԱՌԱՋԵԽԵՂԵ
ԲԱՆԱԾՑԵՂՆԱԿԱՆ	78
— Մեղքի ռուսանցերկն (Տարիներ յետոյ)	ԵՊ.ԽՊ.ԱՐԴ
— Բերդեհեմ	ՀԱՄԱԹԵԱԿ ԳԻՒՆԵԱՆ
— Հօփ երեկ՝ դառնացած ...	Գ. ՀԱՐՏՈՒՐ
	81
	84
	85
ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ	
— Ոլք ի վերայ անապատիար մեղաւերաց	Ն. ԵՊՈ. ՄՈՎԱԿԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԼԵՔԵՐ	86
— Հերմօնի Վանի	» » »
	88
Կեանքի հինգ պարզեւներ	ՄԱՐՅ. ԹՈՒԷՅՆ
ՊԱՏՄԱԿԱՆ	90
— [Սահմակ Կրդ.ի մեկ բարողին ամփոփումը]	«ԲԻՒԶԱՆԴԻՈՆ»
	91
ՑԽՐՈՒԽՆԻ	
— Վահրամ Խւզպահեան	92
Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍէՆ	
— Եկեղեցական Բեմական	93
— Պատօնական	94
Զեկոյց Գալուստ Ախլոյենիեան Հիմնարկութեան — Կրաքուակներ	94
Հ. Բ. Զ. Միութեան Համալսարանական Կրաքուակի Ցայտուարութիւն	96

تصدرها - بطبعي كتبية الارمن الارمنو-ذكى المدير والحرر المسؤول - صاحب النافاة رئيس الاساقفة هايكازون ابراهيمان
طبع في مطبعة دير الارمن - القدس مارس ١٩٦٣ العدد ٣

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

≡ Ս Ի Ո Ւ Ն ≡

Լ. Տ Ա Ր Ե - Ն Ո Ր Շ Բ Զ Ա Ն

1963

◀ Մ Ա Ր Տ ▶

Պ Ի Ւ Յ Ի Ւ



ԵՐԱՆԱՀՆՈՐ Տ. Տ. ՎԵՀ. ԶԱՐԵԶ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՒ
ՄԱՅԻ ՏՈՒՆ ԿՐԵՖԻՔԻ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԶԱՐԵՀ ՄՔԱՆՉԵԼԻՆ

Եկեղեցին կեղրոնք, ժողովուրդի հառաջանքներու և լացին մէջ, պատկեր էր ան իր գաղտաղին խորը, սիրելի ու բարի հայրապետը Մեծի Տանն իլլիկոյ, քահանայապետական զգեստներու փառքին մէջ, ցաւին ցուրտ դրոշմը գէմքին։ Ամէն ինչ սուզ էր իր շաւրջ և հողին ճմլող կուկիծ։ Բոլոր կուրծքքերին հեկեկանքներ կը քակուէին, փրթած համրիչի մը հատիկներուն նման։ Եարականներէն, բուրգառներէն և հոգիներէն ցաւին սուխը կը բարձրանար, և մարդակամայ կը տարուէր մրմիշելու, «հոն առէն ինչ լի էր իրմով ու հիմա . . .»։ Օձեցինք իր պաղ ճակատը միւռնոնդ, յետոյ ժողովուրդի ծովուն վրայ տարինք զինքը իր յաւիտենական հանգիստին, առանց հաւատալու թէ սքանչելի Զարին Կաթողիկոսը այլևս անցեալին կը պատկանէր։

Հանգուցեալ բայց սիրելի Վեհին մահը, որքան անտկնկալ նոյնքան անազորոյն, խորունկ վէրքի նման խոցեր էր բոլոր սրաերը, զրկելով կիլիկիոյ Աթոռը իր բարի գահակալէն և վայելչութեան զարդէն, և ժողովուրդը իր անձընդիր հովուապետէն։ Երմով անուցուած զեղեցիկ յոյսերու անէացումը՝ որ ախուր ամայութեամբ մը լիցուցած էր հոգիները, կը բոնադաէր բոլորը իրաւունք տալու հոգմէացի հին պատմիչին, որ սովոր էր ըսկելու. «Երբ միաքարերեմ պատմութեան հին ու նոր անցքերը՝ կը թուիմ տեսնել անոնց մէջ չեմ զիտեր ի՞նչ մը՝ որ մարդկային իրերուն հետ կը խաղայ»։

Բայց մենք պիտի չուզէինք իր գաղաղին առնե վերոյիշեալ տարտամ հայեցողութեամբ նայիլ մարդերու կեանքին ու գերին՝ այս աշխարհին վրայ, երբ ուզենք մանաւանդ յառած մնալ սիրելի յիշատակին անոր՝ որ աղնիւ էր ու բարի և համակ նուիրում իր ժողովուրդին և Աւետարանին, կարենալ ըսկելու առաքեալին հետ. «Աւրախ պիտի ըլլամ եթէ նուիրուիմ ձեր հաւատքի զոհին ու պաշտօնին» (Փիլ. Բ. 17)։

Նուիրուիլ, բայց ո՛չ այն հրապոյըներուն՝ որոնք կը թակարդին աշխարհասէրը, ո՛չ փառքին՝ որ կը խարէ անմիտը, ո՛չ իշխանութեան՝ որ կը շլմորէ անձնապաշտը, այլ նուիրաբերուիլ այն զզացումներով՝ որոնցմով ծնողքը իր զաւակներուն, վարդապետը իր աշակերտներուն, բարին իր համոզումներուն և քահանան իր ժողովուրդին վրայ կը սրբուի. Նուիրուիլ կը նշանակէ քաւութեան հեղումն ըլլալ իր զործին, որ եթէ չկարենայ փրկութեան դեր մը իսկ կատարել, կը նորոգէ բան մը հողիներուն մէջ, որ կազդուրիչ է ու սրտառուչ։

Դիտելով զինքը իր հոգեար պաշտօնին մէջ, անտարակոյս կարելի էր տեսնել անոր անձին վրայ քրիստոնէական առաքինութեանց արտավայլումն ու չորհը, զերազոյն վարդապետին զութն ու բարութիւնը. նուիրումի զզացումին

հետ հաշտեցնելով քահանայակետական իր կոչումը։ Դժնդակ էին պայմանները և կարծրացած՝ սիրտերը, սպասեց նոխախնամութեան քաղցր ակնարկին, ժամանակներու և հանդամանքներու նպաստաւոր դասաւորման և ապագայի յօյսին, որոնք կ'ուշանային սակայն, ընելու այն՝ ինչ որ կը զդար թէ պարտ էր ընել, արդարացնելու իր եկեղեցականի և հանրային զործիչի գերը, նուիրական իր պաշտօնին մէջ։

Սպասումի այդ յուսալից շրջանը, զէթ իրեն համար, կասեցաւ իր մահավլը։ Իրեններուն չարչարակից, յողնած և ուժասպառ՝ անազորոյն մահուան վճիռին առջև ինկաւ խորատկուած, հրաժեշտի պատին դարձնելով իր խոնջած սիրու։ Անտարտակոյս թէ պիտի ուռէր, իր տարիները աւելցնելու իդաով, աղերսել կեանքի պարզեատուէն։ «Ո՞վ Տէր, յիշէ որ անկեղծ սրտով և անկեղծաւոր հուտառով քալեցի Բու առջեէդ, և ըրի ինչ որ կրնայի» . . . ինչո՞ւ այս տարածամ մտնը։ Կը հաւատանք սակայն թէ վերջին պահուն երբ կը փակէր իր նայուածքը կեանքի լոյսին, իր շրթները անզամ մըն ալ կրկնեցին տէրունական խօսքը։ «Եղիցի կամք քո»։

Լաւատես, համբերող և բարի, ահա իր նկարազրին ամենէն կարկառուն զիծերը։ Պարզ, անսպատրուակ և անկեղծ էր ինքը, աղբիւրներու զուլուլ ջուրին պէս։ Անոյշ լոյս մը կը ճառապայթէր կարծես իր բովանդակ էութենէն։ Այդ լոյսը չէր չացներ, սակայն յարաճուն քաղցրութեամբ կը համակէր զինք զիմագրանդը։ Յարութեամբ զիտէր զիմաւորել բոլոր անարի յարձակումներն ու ատելութիւնները, իր զերապայն Աւսուցչին օրինակովը, կարենալ ըսելու իրեն հետ, «զի ոչ զիտեն զինչ զարծեն»։ Մարդերու բարի կողմերը միայն կարենալ տեսնելու և ապագայի լաւազոյն յօյսերուն կառչած մնալու այս առաքինութիւնը, յատակ և ազնիւ նկարուզիր և ներքին քաջութիւն կը պահանջէ, մեծ հոգիներու միայն յատուկ։

Սիրան էր կեղբոնը իր էութեան։ «Մրափ տէր մարդ» եղած ըլլալը, ինչպէս կ'ըսէ մեր ժողովուրդը, զարտնիքը կազմեց իր մեծանձնութեան։ Գիտէր բարեկամ ըլլալ և ունենալ, որովհետեւ սէրը լոկ բառ մը չէր իրեն համար, ոչ ալ բարոյական պարտաւորութիւն մը, ոյլ ինքնարեր և բխուն, արիւնէ և զգացումներէ շինուած մանեակ մը, իր բարոյական անձնաւորութենէն կախուած։ Այս քաղցր զգացումին արդիւնքն էր իր համակիր շահազրպատթիւնն ու հակումը ուրիշներու հոգերուն և կարիքներուն, որոնց համար սիրտ հատցնել և հոգ ընել զիտէր։ Անսոնց որոնց արուեցաւ իր մտերմութեան և բարեկամութեան մէջ ապրիլ, զգացին զայն բացառիկ չերմութեամբ մը։

Իրեն յատուկ այդ ջերմ զգացումին և փայթին չնորհիւ էր որ ան կրցաւ տասնը առ տարիներ շարունակ աշխոյժ առաջնորդը ըլլալ Բերիոյ թեմին, և հակառակ իր շատ երիտասարդ տարիքին, զիտցաւ պատուով և իմաստութեամբ առաջնորդել իր ինտեմքին յանձնուած հօտը, քաղաքական ամենէն դժնդակ պայմաններու ընդմէջէն։ Տասնը առ տարիներ շարունակ անիկա ըրաւ իր լաւազայնը յանձնանձնելու իր ժաղովուրդի հոգերը, կրթական և վարչական կարիքները, հաւատարիմ եկեղեցականի իր սկզբունքին, առանց զկայսերն կայսեր և զիստուծոյն Աստուծոյ։ Աւնեցաւ տատամասումներ, նոյնիսկ ինչ ինչ պահերու

կասկածներ ու վախեր, ինչ որ բաժինն ու իրաւունքն է հանրային մարդու բայց պահանջուած վայրկեանին իրեն չպակսեցու հոգեկան կորովը, եթ պէտք էր կողմ առնել, դիմադրաւելու վտանգը:

Իր կաթողիկոսութեան եօթ տարիները իր հոգիին վրայ բացուող եօթ վէրքեր եղան: Գմնդակ պարագաներ ու շացուցին այն միիթարանքը, որու այնքան կը ցանկար իր բարի հոգին: Հակոսակ այս տիտուր հանգամանքներուն, անիկա անտրունչ քալեց իր պարտականութեան վիճատ ճամբայէն, որ իր պարտադրուած խաչի ճամբան եղաւ և ինկաւ այդ ճամբուն վրայ, զարնուած իր սրտէն:

Իր քաղցր հոգին, քրիստոնէական հրահանգներով մարզուած ու սրբուած, զերծ միշտ խոտոր ու մոլար շարժումներէ և նիզուած ըլլալ կը թուէ մարդկային ակտութեանց զրդումներուն դէմ: Այսպէս էր որ ան տոկաց, ան դրդուելի և անտրունչ, մարզոց չարութեան և հուլածանքին, իր ամենէն զառ օրերուն խակ, միշտ ժայխափ ստուեր մը շրմունքին վրայ: Եկարներ կան սրբն տուածին ակնարկով չեն զրաւեր բեզ, բայց որսնցմէ ամէն օր չկամկածուած զեղեցկութեան մը հրապոյը կը բխի, ծաթուղ տրեսու ճառագայթին պէս: Այդ պէս էր Զարեհ սքանչելին, և այդպէս ալ պիտի միայ շատերու յիշողութեան մէջ, որքան որ տարիները հեռացնեն մեզ իրմէ, նման զլուխ գործոց պատկերի մը՝ որմէ որքան որ հեռանանք, այնքան յատակ և զեղեցիկ կ'երեի ան մեզի:

Իր մահովը զգացուած սուզր և իր թեմին մէջ ժողովուրդին միահամու մասնակցութիւնը իր յուղարկաւորութեան և թագման, նոյնիսկ օտարներու ու շաղրութիւնը զրաւելու չափ, պաշտօնական և սովորական ըլլալէ աւելի բան ո՛ կը զգացնէին, և բալորի սրտին մէջ կործես կը հնչէր հինաւուրց երզր աշուղին:

Աւել ելքարէ, միանալի,

Բայ նոմանելի մեր անձունի,

Ե այ զբախս նոյ ազգին,

Կործ զնենի մեր նիզ ու զուի:

Ազօթենք ի սրտէ որ անմահութեան Տէրը ընդունի Իր չարշարուած ծառայի և պաշտօնէի հոգին ի շարս երանեալ հոյրապետաց: Տայ միիթարութիւն, Կիլիկիոյ Աթոռին պատկանող մեր ժողովուրդին մասնաւորաբար, և բովանդակ հայ ազգին ի սիմիւս աշխարհի ընդհանրապէս, որպէսպի չարիքի հոււսար այս մահը լինի առիթ նոր բարիքներու, մանաւանդ սիրոյ, խաղաղութեան և միաբանութեան, որուն այնքան պէտք ունինք ազգովին: Ազօթենք նոյնպէս որ կենաց և բարութեան Պարզեատուն անփորձ պահէ Իր սուրբ արիւնով զնուած փոքրիկ Հօտը, ազգս Հայոց և Եկեղեցիս Հայաստանեայց, և ամենուս Հնորհի հոգի սիրոյ և խաղաղութեան:

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԳԻԾԵՐ S. S. ԶԱՐԵՎ Ա.Ի
ԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ՄԵՋԻ ՏԱՐԱՆ ԿԵԼԵԿԻՑ

Զարեն Ա. Կաթողիկոս եղած էր Կիլիկեան Սթռոփ Միաբանութեան միջին սերունդի անդամներէն մէկը, զլսաւ որաքար վարչական գործունէութեամբ իր սպասարկութիւնը մատուցած Հայց. Եկեղեցին, իրքւ անոր առաքնի, հաւատարիմ, անձնուէր ու բազ զինուորներէն մէկը:

Մնած էր 14 Փետրուար 1915ին՝ Մարտաշ. Աւազանի անունն էր Սիմոն Փայտականի: Մանկութիւնը անցուցած էր իր ծննդավայրին մէջ մինչեւ 1922 թուականը, երբ իր ծնողը հիստ գալթելով եկած էր Հայէպ, ուրիէ Համա, ուր մնացած էր մինչեւ 1924 թուականը:

1924 թվականին հետ Հայէպէ: Եր Խալինական կրթութիւնը ստացած էր Ազգ. Մեսրոպիան վարժարանին մէջ, ինչպէս նաև Հայկագիտ դպրոցին մէջ, որին շրջանաւարտ Կ'ըլլար 1929 թվականին հայտնի Հայէպէ Յիսուսի Միաբանութեան դպրոցի դասընթացքներուն:

1930 թուականը իր կեանքին մէջ կենսական նշանակութիւն մը ունեցած էր: Արովինեսեւ, երբ Կիլիկեան Դպրհեվանքի բացման լուրը առած էր, իր պատանի հոգին անոր առաքելութեան գաղափարին հաղորդակից եւ Եկեղեցւոյ ծառայութեան զգացումով խանդափառուած էր, զինք նետելով նորարաց դպրհեվանքի յարկէն ներս, որուն առաջին զաւակներէն մէկը կը դառնար եւ նաև արժանաւորագոյններէն մէկը կը հանդիսանար հնտագային:

Դպրելանքի ուսման հնգամեայ շրջանը աւարտելով, 1935ին կուսակրօն բահանաւու կր ծեռնադրուէր, վիրակոչուելով Տ. Զարեհ Աբեղայ:

1935-36 տարիցքանին, նորընծայ Տ. Զարեհ Աբեղայ կը վարէ տեսչութեան պաշտօնի Անթիլիասի Մեսրոպեան վարժարանին, միանգամայն դասեր ստանձնելով դպրեվանքի մէջ: Նոյն տարիցքանին կը զրէ իր աւարտաճառը, որ ընդարձակ ուսում-դպրեվանքի մէջ: Նոյն տարիցքանին մըն էր աւելի քան 300 էջերու մէջ սեղմուած, Յովհան Ռոկերեանի «Մատթէի Մեկնարանութիւն»ի մասին:

1936-38ի միջոցին, երկու տարիներ, առիթ կ'ունենայ եւրոպա ուղեւորելու եւ Պրիստէլի համալսարանին մէջ հետեւելու Արեւելագիտութեան եւ Պատմութեան դասընթացքներուն։ Մտերմական շատ սերտ յարաբերութիւն կ'ունենայ հռչակաւոր պատմաբան եւ բիւզանդագէտ Փրօփ. Ն. Աղոնցի հետ։

Երոպայի մէջ երկամեայ իր ուսումը աւարտելէ հար, Անթիվիաս կը վերադառնար 1939ին եւ կը նետուէք ծառայութեան ասպարէզին մէջ, առանց խնայելու ճիգ, յոզնութիւն, տառապանք:

Կաթողիկոսարքանէն կը նշանակուի խնամատար Պատիճի, Թարթուսի եւ Թրիփուլիի մէջ ապաստան գտած հայ գաղթականներուն, որոնք Սանճազի պարպումին հնտեւանքով իրենց բնակարաններէն դուրս նետուած էին: Գաղթական ժողովուրդի կացութեան յատուկ բոլոր դառնութիւնները կը ճաշակէ, բայց չ՛ դառնանար . . .: Որովհետեւ սիրոյ եւ ծառայութեան, համեստութեան եւ բարութեան զգացումները իր հոգիին տիրական ապրումները եղած էին եւ մնացին մինչեւ վիրջ:

1940ին, Բերիոյ թեմի խառն ժողովէն կ'ընտրուի Առաջնորդական Տեղապահ երեք տարիներ տեղապահի համեստ անունին տակ, ծնունհասութեամբ եւ յաջողութեամբ կը կատարէ իր առաջնորդական պարտաւորութիւնները եւ կը յայտնաբերէ վարչական կեանքի համար շատ էական պայմաններ եղող յատկանիշներ՝ ուղղամտութիւն, անշառութիւն, անյիշաչարութիւն եւ այլ առաքինութիւններ, որոնք կը զապանակուի սիրոյ եւ բարութեան հիմնական զգացումներէն՝ իր անձին խոր էութիւնը կազմող:

Եւ ահա, այս բոլորով, 1943ին Թեմի ժողովուրդին սէրն ու վատահութիւնը գրաւած, կ'ընտրուի Առաջնորդ, պաշտօն՝ զոր վարեց մինչեւ իր կաթողիկոսական ընտրութիւնը:

1944 Մեպտ. 10ին Մայրագնութեան աստիճան կը ստանայ:

Իսկ 1947 Փետրուար 16ին, Եպիսկոպոսութեան աստիճանին կը կոչուի Երանեանորհ Տ. Տ. Գարեգին Կաթողիկոսի ծեռամբ:

Զարեն Կաթողիկոս իր 16 ամեայ առաջնորդական գործունէութեան ընթացքին հանդիպած էր մէկէ աւելի եւ մէկը միւսէն աւելի ծանր շրջաններու, տագնապալի դէպքերու, թէ՛ արտաքին եւ թէ՛ ներքին, թէ՛ բաղաբական եւ թէ՛ ազգային նեղութեանց եւ վերիվայրումներու:

Արտաքին հակատի վրայ գիտցած էր միշտ ըլլալ խմաստուն, շրջանայեաց, արարագնիւ ժողովուրդի եւ բարեխնամ պետութեան կողքին զտնուելով եւ զօրավիզ հանդիսանալով անոնց:

Սուրբական ազատազրական պայքարի շրջանին եւ կամ աւելի ուշ, եղած էր միշտ կորովի, բազ եւ աննահանջ, շատ յաճախ հիացում ազգելով Քրիստոնեայ և կեղեցիներու հոգեւոր պետերուն եւ նոյնիսկ Սուրբի պետական անձնաւորութիւններուն: Այս բոլորով՝ կրցած էր վայելել սէրը, համակրանքը ու խոր վատահութիւնը օտար շրջանակներուն եւ այդու յաջողած էր բարձր պահել դիրքը, վարկն ու պատիւ հայ համայնքին յաչս պետութեան եւ ժողովուրդին:

Եւ խորապէս իր մէջ անձնուէր եւ բազմարդիւն մշակը գնահատելով, Սուրբական կառավարութիւնը զինք պատուած էր Արքանիաց Ա. Կարգի շքանշանով:

Ամենէն աւելի բեղուն անդաստանը իր ընդհանուր գործունէութեան դաշտին մէջ եղաւ կրթական մարզը:

Իր կրթական գործունէութեան գեղեցկօրէն վկայող կոթողը Քարէն Եփիք ձեմարանն էր, որուն հիմնարկութիւնը իր անձնական նախածեռնութեամբ սկսաւ եւ իր շուրջ բոլորուած գիտակից ու նուիրեալ ազգայիններու գործակցութեամբ աւարտեցաւ:

1956 Փետրուար 20ին, Կիլիկիոյ Աթոռի Պատգամաւորական ժողովը միաձայնութեամբ Գերշ. Տ. Զարեն Ա. Եպիսկոպոսը կ'ընտրէր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս: Իսկ օծումը տեղի կ'ունենար նոյն տարուան Մեպտեմբեր 2ին, ժողովրդային աննկարգրելի խանդավառութեամբ:

Զարեն Ա. Կաթողիկոս իր գահակալութեան շրջանին մեծապէս գնահատուելով Լիբանանիան Կառավարութիւնէն, արժանացած էր Լիբանանիան Ա. Կարգի Արքանիաց շքանշանին, ինչպէս նաև Յունաստանի Փոլ Թագաւորէն պարզեւատրուած էր Սուրբ Գէորգի Արքայական մեծ շքանշանով:

ՏԱԳՆԱՊ, ՎԱԽՃԱՆ ԵՒ ԹԱՂՈՒՄ ՀԱՆԳՈՒՑԵԱԼ
Տ. Տ. ԶԱՐԵԿ ԿԱԹՈՂԵԿԱՆԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

15 Փետր. 1963ին, Զարեհ Կաթողիկոսը սրբի տապնապի մը հետևանքավ կը փախադրուէր Պէյրութի Ամերիկան հիւանդանոցուց: Թէե իր վիճակը կը բարելաւուէր վիրջին 24 ժամերու ընթացքին, սակայն կը մնար բժշկական խիստ հակոզութեան ներքեւ: Հակոսակ չպակսագ խնամքաներուն և հինգէ աւելի մասնազէտ բժիշկներու հազարթեան, 18 Փետրուար, Երկուշարթի կէսօրէ տառջ ժամը 10.30 ին, կը վախճանէր Զարեհ Կաթողիկոսը, իրական յուզումով և սուզով համակելով բալոր սիրտերը:

Գումական հառագիրներ կը զրկուին Սիւրբիոյ, կիպրոսի, Երանի և Յունաստանի պիտական ներկայացուցիչներուն: Ինչպէս նույն Ս. Էջմիածնի, Երևանապէմի և Պուլոյ նուիրուսպետական Աթոռներուն և Կիւլիկոյ թեմի բոլոր տառջնարդներուն, նոյնպէս տեղայն քոյր համայնքներու պիտիրուն, կիւլպէնկեան Հիմնարկութեան նախագահին և Հ. Բ. Ռ. Միւթեան նախագահին:

Ժամը 2.30 ին, Արքազան Առաջնարդը, ընկերակցութեամբ պետական հայ երևանախաններու, կ'երթոյ Զարեհ նախագահական պալուաը, և Հանրուսպետութեան նախագահ զօրագործ Ֆոււան Շեհնոպի կը հազարդէ վեհին մահը: Երբեւ ուոզի արտայաւառթիւն կը փակուին ազգային բուրու վարժարանները և հաստատութիւնները:

Երեքշարթի կէսօրէ հաք ժամը 2 ին, նախագահաւթեամբ Խորէն Արքազանի և ընկերակցութեամբ թեմական տառջնարդներու, միաբան հայրերու, քահանաներու, և ի ներկայաւթեան չորս երեսփառաններու և ազգային իշխանութեանց ներկայացուցիչներու, հանգուցեալին զմռոււած մարմինը Ամերիկան հիւանդանոցին փախագրուեցաւ Ս. Եշտան Մայր Եկեղեցին:

Հանգուցեալ Զարեհ Կաթողիկոսի օձման և յաւզարկաւորութեան փառահեղ հանգէսր տեղի ունեցաւ 23 Փետրուար, Շաբաթ օր, կէսօրէ տառջ ժամը 8.30 էն սկսալ, Ս. Եշտան Մայր Եկեղեցիին մէջ:

Առաւան ժամը 8 էն սկսեալ ժողովարդին հեղեղը լիցուցած էր Եկեղեցին, տաճարին շրջափակը, տաճիքները և փողոցը: Եկեղեցական արարողութիւնը սկսաւ 8.30 ին: Օրուան պատարագիչն էր Յունահայոց Առաջնարդ Գերշ. Տ. Մահակ Եղիսկոպոսը: Եկեղեցւոյ գասերուն մէջ շարուած էին Երաւանդէմի Պատրիարք Ամեն, Տ. Եղիշէ Արքեպիսկոպոս, Տէրտէրեան, Առաջնարդ Խորէն Արքեպիսկոպոս, Բարպարական, Երաւանդէմի Լուսարարապիտ Հայրիկ Եպիփառապատ, Գերաշնարհ Տ. Տ. Առաքէն, Գևոնդ, Տաճատ, Արտակ, Հրանդ Սրբազնաները և միւս թեմական տառջնարդները և հոգեպահական հայրերն ու քահանանները:

Եկեղեցւոյ տառջամասը գրաւուած էր պիտական բարձրաստիճան գէմքերով, ազգային կազմակերպութեան ներկայացուցիչներով և թեմերէն եկած պատուիրակութիւններով:

Աղջոյնակն տառջ տեղի ունեցու օձման սրայայզ արարողութիւնը: Ա. Աթոռոյս Ամեն. Ա. Պատրիարքը օծեց Երանաշնորհ Զարեհ Հայրապետին ճակատը, սրբալոյս միւսունով, իսկ Խորէն Արքարազան օծեց աջ ձեռքը: Առաջին դամբարկանը խօսեցու Պատրիարք Հայրը, իսկ Երկրորդը՝ Խորէն Արքեպիսկոպոս, Բարպարական:

Յաւարա Ա. Պատարագի, Վեհին գաղաղը պիտական հայ երեսփառաններու և ազգային իշխանութեանց ներկայացուցիչներու կազմէ ուսամբարձ տարուեցաւ Եկեղեցիէն գուրս, ուր հաւաքուած էր ծովածւալ բազմութիւն մը, երկիւզած յարգանքի և սուզի մէջ: Զինաւորական

պահակագունդը զէնքիրը խսնաբհած կ'առաջնորդէք Ա. Նշանի երկան գորաց դասը: Զինուարական նույգախումբը կը քալէք գովազին առջեկն, մտներզներ հնչեցնելով: Յետոյ կազմաք ձիաքարչ մեռլակառքը, իսկ անոր ետեկն՝ աւոմմարձ գովազը վեհին: Դապազին երկու կազմերէն, կը յառաջանային վարդապետներ, քահանաներ և սորքաւուցներ: Յորձրաստիճան եկեղեցականութիւնը, թափօրատպառութեամբ Ամէն: Տ. Եղիշէ Պատրիարքի, քաղաքական և ազգային զէմքները կը հետեկն գովազին: Անհախընմաց էր թափօրը սրուն սուաջամար հասած էր արդէն Պուրձ, եր տակաւութիւն ժապավագ էր գովազին առջային մէկ մասը հազիւ կը սկսէք շարժիք Ա. Նշան Եկեղեցեւոյ առջեկն:

Թափօրի անցքին, ձամբռուն երկու կողմերը, փակ էին բալոր խանոսթները։ Արժմաւնիի ձիւզիր և ուն դրօշտակներ ամբողջ ձամբռուն երկոյնքին կախուած էին պատրժամիներէն։ Իսկ տանիքներն ու պատրժամիները լիցուած էին մարգեային բազմութիւններով։ Հակա թափօրը Պուրձ Համուաէն անդին, անձրեսի ներքե, նաև մինչև Տօրտ, ուրեկէ իւրքնաչարմներով գագաղը տարուեցա Անթիւիսու։

Կիբուկի 24 Փհորուարին, Անթելիստի
Տաճարին մէջ տեղի ունեցաւ Հանգաւցիու
Զարին Կաթողիկոսին թագման արարո-
գութիւնը: Ժամը 9 ին ակաս 11, Պատու-
ագը: Արարողութեան ներկայ էին Ն. Վ.
Վարչապետ Ռազիմ Քարամէ, որ կը ներ-
կայացնէր Ն. Վ., Հանրապետութեան նա-
խագահը: Ներկայ էին քաղմանի նախա-
րարներ, պետական ուժնաւորութիւններ
և գետպաններ: Ներկայ էին նայելիս,
Եկեղեցւոյ զայդ զաներուն մէջ, քոյր
յարանուանութեանց ներկայացնեցուցիչ-
ները:

Պատարագի ընթացքին, Դարձնվում է քիչ
Տեսուչ Հոգչ. Տ. Պարեկին վրդ. Առ-
գիտական ֆրանսիական լիգաւով կարդաց-
ապաւորիչ գամբանական մը, անդրադառ-
նալով վեհի կանքին ու զործին: Յե-
տոյ, եկեղեցական դասը, Հանգուցեալի
գալացին շուրջ բարսւած, կատարեց-
հոգեհանգստան պաշտօնը, նախագահու-
թեամբ Ամեն. Տ. Եղիշէ Ս. Պատրիարքին:

Պաշտօնական հիմքերը մեկնելէ առ
վեհաբան քարձրացան, անգամ մը ևս
րինց ցուակցութիւնները յայտնելու
թէն Արքազանին և Կիլիկիոյ Միաբանու-
թեան:

Ա. Պատարագէն եռք, զաղացը վարդապետանիրաւ կազմէ աւստրուրձ և ժաղավարդի արքաւնիրաւ մէջէն առաջնորդուեցաւ զեզի իր վերջին հոնիզստարանը ուր տեղի աւեցաւ թագման արարագութիւնը Հրամանի վերջին գամբանուկանիստացաւ Գիրշ. Տ. Հեռնդ Սրբազնութեածք վերջը ընդհանուր յուզումին մէկ հրգուեցաւ վեհին շատ սիրուծ չկիլիկիութեաբ:

• 8 U. D. U. U. A. B. C. E. P.


Մարտ 31ին մահաւոն քառասունքի էր Հանգուցիսը մենքն, ինչպէս նույ Անթիւիսի Աւատի Օրը Յարձրաչնոր Տեղապահ Խորէն Սրբազնի Հրուերալ Ամեն Եղիշէ Սրբազնն Պատրիարքը Անթիւիս գնաց, նախագահներ և կիզեցական տրամադրութեանց, ինչպէս նույ պատրագելու և քարոզելու այդ առիթով

Եկիրտիկ առաւելնէ սկսում, եկեղեցին
ըսկն ու վհնարանը լիցուն էին մաս-
գուրդի բազմաւթեամբ։ Մամբ Զին Ամեն-
Տ. Եղիշէ Ս. Պատրիարքը պատարազէի
զգեստաւորաւմայ վհնարանէն իջու և
շքեզ թափօրույ մաւոք գործեց Մայ-
Տաճար։

«Հայր մեր»էն առաջ, Պատրիարք Սրբողանը խօսեցու համեմ՝
որտոտ բառ քորողը! —

«ԵՐԱՇԽ ԱՎԱԼՈՒՐԸ ՉԻ ԲԱՄԱ ԱԽԻՔՎԱՐԵՑՈՒՅԻՆ»:

Սուզը, սր տակառին քսանառն օրեր
առաջ մեր սիրակը մղձկեց, մահաւանը
տա չեւ ամենառա սիրելի Զարեհ Կաթողիկո-
սին, ըստ ինքնու իմաստ մը պիտի շա-
նինար, և թէ միտիմարսւթեան գրաւակա-
նավ շրացաւէր մեր հոգիներան մէջ։ Ա-
ւեսարանի այս ճշմարտագանցութիւնը,
որավ կ'երանաւին սպաւորները, ակնար-
կութիւն չէ անսարակոյս մարմնաւոր
միխթարութեան, որուն մէջ տակառ կը
թիթեան մեր սիրելիներու մահաւան



Քոնսունիլի հոգի թողարկած էսքի կոմիտե Ա. Պատրիարք Հայոց կոմիտե Ո. Գրիգոր Լուսուսը Սովորել կը կոնկունկ բակարի:

ցուն ու կսկիծը, ակնառքութիւնը չէ հայնպէս մոռացութեան՝ որ ժամանակի ընթացքին կը բուժէ մեր սրաբն վէրքիրը։ Այս բալորը կարելի է կաչել մարմարու մխիքառութիւն, այսինքն քիչ քիչ մոռանուու գործութիւնը մեր սիրելիներուն։

Աւետարանի սգաւարներուն խստացուցը՝ հոգիկան մխիքառութիւնն է, ուր վիշտերը չեն մոռացուիր, յիշատակները չեն թառամիր, այլ վերապրուած նոր կեանքով մը, հոգեսոր ներկայութեամբ մը, կը շարունակեն մեալ մեզի հետ, աւելին՝ իրենց կենդանի ներկայութեամբ մեր հոգին կարող կը գառանց վերցնելու ոչ միայն վիշտերու բեռը, այլև նոր ոյժով առանելու կեանքին դառնութիւններն ու դժուարութիւնները, որովհետեւ կեանքը ուրիշ բան չէ, բայց բեռ մը պարտականութիւններու, զարս պատուավ պէտք է կրել։

Այս ինչ որ կ'ընէ եկեղեցին իր մարտիրոսներուն և սուրբերուն համար, եկեղեցին՝ չի մոանոր այդ հերօսները, կ'ունէ զանոնք իր կեանքին մէջ, նոր ուժեր հանելով իրենց յիշատակէն։ Եւ կոմ, աւելի պատկերաւոր բացարաւթեամբ մը, անոնց ոսկորներէն որինզնիր շինելով կ'երգէ անոնց սէրն ու մեծագործութիւնը, անցեալի յիշատակը վերտնով ազագայի փառքին։

Այսպէս է որ կը գոյաւորուին մարգեկոյին զազափառատիպեր, զոր իւրաքանչիւր սերունդ յաճախ գիտէ ստեղծել իրեն համար, անոնց փախ տալով լիզուն իր սիփական մտածումներուն և ներշընչումին։ Որովհետեւ անցեալը զիտակից ժողովուրգներու համար յիշատակներու շարք մը չէ միայն, ոչ աւ պատկերասրան մը, այլ կենդանի հազորդակցութիւն մը, որուն հրաշքին մէջ իրարու քով կու դոն անցեալը, ներկան և պազան, կազմելով անխզելի և սոկի շղթայ մը, իրմէն իրեն վերերաւուծ։

Նոյնը չէ՝ որ կ'ընեն արուեստագէտները, իրենց վիշտերէն, իրենց վերքերէն երգեր հիւսելով, այսինքն ցաւը վերտնով պէտէն իրուկանութեան, տեսիլքի, յայտնութեան և ստեղծագործութեան։

Ենորհիւ այլակերպման այս հրացքի հոգիները ոչ միայն իրենց մխիթարութիւնը կը գտնեն, այլ նաև կը հազոր գոկցին հաստրակաց այն իտէալին մեր ներքին արժէքն ու նմանութիւն կը կազմէ։

Մեսեհները չեն ազրիր իր իրեն երազը մեռնի, և ոզչերը կը մեռնին եր մեռելները լանու վաշ այն ժաղավարդի որ երկրարդ անգամ կը մեռնէ իր մեռները։

Ահա թէ ինչու տռանց ներւնչան չկայ իրական մխիթարութիւն։ Կարենալ իրականացնելու յիշատակ մը, իտէալ մը և գործ մը, մենք եկեղեցին և քերթողներուն նման պէտք ունինք ներշնչման, կեանքի եղերականութիւնը փոխակերպելու ուրախութեան, մխիթարութեան։ Եթէ այդինք կարենանք վերապրեցնել մեր մէջ Հանգաւցեալը իր առաքենութիւններով և իտէալներով, մենք միանալու պահանջմանը, արդակեր ըլլալու մայլ վախճանը։

Եթէ իր մահովը պիտի անէանան իրմազ սնուցուած զեղեցիկ յայսերն ու երազները, պիտի բանագատուէինք իրաւունք տալու Հառմէացի մեծ պատմիչին, որ սովոր էր ըսելու. «Յան մը կայ կարծես այս աշխարհի մէջ որ կը հազնէ միշտ ինչ որ մեզի կը թուի լաւագոյն և բարի. բան մը որ մարդկային իրերուն հետ կը խաղայ»։

Բայց մենք պիտի չուզէինք իր յիշատակին ուղիւ այս տարտամ հայեցագութեամբ նայիլ մարգերու կեանքին ու դերին, երբ զիտենք թէ ան իրապէս ազնիւէր էր ու բարի, և համակ նուիրում իր ժողովուրդին և Աւետարանին, կարիւալ ըսելու տառքեալին հետ. «Ուրախ պիտի ըլլամ եթէ նուիրուիմ ձեր հաւատքի զոհին ու պաշտօնին»։

Նուիրուիլ, բայց ո՛չ այն հրազոյրներուն՝ որոնք կը թակարդեն ոչխարհանքուրը, ո՛չ փառքին՝ որ կը խորէ անմիտը, ո՛չ իշխանութեան՝ որ կը շլմորէ անձնուապաշտը, այլ նուիրաբերուիլ այն զգու-

յունիսի բով՝ սրբնացմավ ծնողքը իր զաւակեցիր առևան, վարդապետը իր աշակերտներուն, բարին իր համոզութեաներուն և քահանան իր ժաղավարդին վրայ կը սրբուի: Նուիրուիլ կը նշանակէ քաւութեան նեղաւթելու իր գործին:

Հանգուցեալ Կաթողիկոսը աւնէր նուիրումի այդ սգին: Լուսածիս ու համբերող, անօպատրուակ և անկեղծ, նման աղքիւրաներու զուրալ ջուրին և արեւու ճառագայթին, բաշխուել կ'ուզէր բոլորին անխոտիր: Դժնզակ եղան պայմանները և կարծր սիրահերը, սպասեց Նախախնամութեան քաղցր ակնարկին, հանգամանքներու նպաստառոր գտաւարժան, սրբն ք կ'ուչշանային ստկայն, ընելու այն՝ ինչ որ կը զգար թէ պարա էր ընել, իրրե հոգեւոր պիտ և հանրային զարծիչ, նուիրուկան իր պաշտօնին մէջ: Իր մահով՝ քաղցր չնորհք մը և ոյժ մը կը պակսի Հայ Եկեղեցւոյ և ժաղավարդի կեռնքէն:


Եկարներ կան սրբնք առաջին ակնարկով չեն գրաւահեր մեզ, բայց որոնց որքան նոյցինք՝ այնքան կը գեղեցիկանան: այսպէս էր Զարին սքանչելին և այսպէս պիտի մնայ շատերու յիշազութեանը մէջ, որքան առարիները հեռացնեն մեզ իրմէ, նման գլուխ գործոց պատկերի մը, որմէ որքան որ հեռանաք, անիկա այնքան աւելի յատակ և գեղեցիկ պիտի երեկի մեզի: Երանի՝ անոնց որ կը լուսաւ մահուան մէջ

Հանգիստ և խաղաղութիւն իր հոգիին:

Յաւարա Ս. Պատարագի կազմուեցաւ թափօրը: Պատարիարք Հայրը, Ս. Գրիգոր Լուսաւորչի աջը ձեռին, Գերշ. Տ. Տաճառ Արքիպո., Հազը. Տ. Գարեգին Վրդ. և Միաբան Հայրեր սրբազնն այլ մասունքներ բռնած, թափօրսվ ուղղուեցան դէպի վեհին գերեզմանը, ուր տեղի ունեցաւ հազինանգստեան սրտոյոյզ արարազութիւնը: Յաւարա արարողութիւններ, գամբանականներ խօսեցան ձէզիրէի Առաջնորդ Գերշ. Տ. Տաճառ Արքիպիսկ. և Անջելի Նախազահ Պր. ձօրճ Մարտիկան, որ մասնաւոր կերպով վեհի քառասունքին ներկայ գոյնուելու համար եկած էր Միացեալ Նահանգներէն իր յարգանքը մատուցանելու: Պր. Մարտիկան իր յուղիչ և լուահուաչ գամբանականէն վերջ, Հանգուցեալ Զարին Կաթողիկոսի հազակայացին վրայ սփռեց ափ մը հոգ Հայտատանի, յայանելով թէ վեհի յիշատակին կը բերէր գոյնարներէն աւելի թոնկ և նուիրական նուէր մը՝ հոգ հայրենի:

Այսպէս կատարուեցաւ նաև քառասունքը հանգուցեալ Զարին Հավուապետին, որ երիտասարդ հասակին մէջ փակեց իր աշքերը, սուզի մասնելով բովանդակ հայ ժաղավարդը:

«Յիշատակն արգարոց օրհնութեամբ եղիցի»:



Չ Ա Ա Յ Ե Ր Դ Ա Խ Ն

Հայեն Կորպութեանի լիւասոնին

Էկոն Եր վասին ու վեհաւան,
Բազմոք իսկով յուղաւկանոր,
Զկայիր զուն,
Կը բաշցրամաւ սիրեամ խոր,
Պատկերը ապօռոր,
Ծաղիկն ինչողէն,
Ասիր լին)ն մէջ արեամ :

Պարապ Եր վասին ու վեհաւան,
Զկայիր զուն,
Մարդեան ամէն կարծես ձառեր
Քլային լոկ,
Զոր կը շարժէ հոլիր աշեան :

Պառկեր Լիր դագաղիդ մէջ,
Յոզնած կարծես հազար ամով,
Անսուազաս հուր մահման,
Կը սոսիւր ուզ հնուու աշխան,
Զէին հասներ ուր մեր քեւեր :

Դէմիդ վրայ չեր զողդրպար,
Հուռեր ըրպիտն մեռելինեան,
Ու մանն ու հոն,
Վրբիւ իրաւ ա'յնան նըման,
Քար եր կըսեր մարդինդ ամբողչ,
Զահանգանիւ մը անանոն :

Ո՞վ եր փրշեր մանէն առաջ
Սիւրը բիւրել,
Ենչո՞ւ ամուր Լին այնան
Կրպուեր աչերգ,
Մարդու մը պէս որ ա'լ չ'ուզեր
Եսին նայիլ :

Զէիր զիսեր, չըգիցար զուն,
Թէ ամէն խոձ, ամէն եւազ,
Աշխարհին մէջ այս ապերախս,
Մերմեր են լոկ,
Մահուան դաշին վրայ ցանուած :

Զեյթ զիսեր, չըգիւցար դուն,
Թէ դիրք ու փոռք,
Մուշակեներ են մարդոց կորմէ:
Մեզի սրուած,
Զոր կը պարտին մեր արխինով
Վրաւարելու:

Թէ բարոքին ուր ու համբոյր,
Կեանին դիմոց այս վաւըւուր,
Քարեր են կեծ,
Արենին դէմ լոկ սոլացող:

Գիտելիր բայց,
Թէ անկինար պէտ և մքանի,
Մեզն ու չարիք մարդոց բոլոր,
Լու է բաւել բոլը ներմանի,
Չերք վարալոյր,
Արտերուն դէմ դառնադամանի:

Կերպար դազարի,
Ծո իւն վրայ արցունինուրու,
Հոգինուրու մէջ անսուրս,
Այդ առասօս,
Վրչի ծաղինին էր բոլբոչեր,
Մարդոց սիրենի անկեղծուեն,
Բացուեր էլին արտասուելու:

Կը հաւատանի թէ զերն ես դուն,
Պարտզին մէջ բայցածառալ
Քու Աստմծոնի.
Բայց հօգինս ծալենին ամեն,
Ան զեղրափիներ ունի յարմար
Մեծ վիշերու:

Վեհաւանի պատմանին,
Ճողն արևանի,
Յիշատուի մը պէս խօսնի
Կ'երկարէր թե,
Անդին հրճնդուկ մը սրբափոնի,
Կը նայէր լուռ սուրչի ու նեռունի,
Արտենելով բան մը բանուն...
Չըկայիր դուն:

ԵՎ.ԽՎ.Ա.Ր.Դ.

ԿՐԹՈՒՅԿԵՐՆ

ՆԱԽԱՆՉ ԵՒ ՆԱԽԱՆՉԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ

•

Նախանձին առջեւ ո՞վ կրնայ կենալ
(ԱՊԱԿ. Է. 4):

Ասիկա հրէց խմաստունին՝ Ասղումոնի
մէկ խոսքն է՝ Նախանձը մոլութիւն մըն է
և մեղքերուն ամենին ահաւորներէն մէկը՝
Այս իսկ պատճառաւ, անիկա մահացու
մեղքերէն մին կը համարուի և այդ մեղք-
երու ցանկին մէջ ալ զբռւած է Հայց-
եռաքելական Եկեղեցին կողմէ:

Հին ասեն, հեթանոս ազգերէն ոմանք
Նախանձի կուսքեր անէին (Էպեկ. Բ. 3-5):
Իսկ հրեաներ ընտանեկան կեանքի մէջ
տեղի ունեցած նախանձին համար քահա-
նային առջեւ օրինական ձեակերպութենէն
անցնելով ընծայ մատուցանելու ստիպուած
էին (Թուոց. Ե. 13-15): Զօրրորդ գարու
մէջ ապրած Քրիստոնէական Եկեղեցւոյ
հայրապետներէն մին՝ Յովհան Ասկերերան,
կ'ըսէ. «Խնչպէս ցեցր հազուօսը կը կրծէ,
նոյնպէս նախանձը մարդու նողին կը կրծէ
ու կը կործանէ»:

«Նախանձին առջեւ ո՞վ կարող է կենալ»:
Արոգնետն նախանձը կրուի կը նմանի, իր
մէջը այրող զօրութիւն մը կայ որ կը վառէ
հնթական և իր չուրջը գանուողները: Նա-
խանձը սուր մըն է՝ որ կը զիրաւորէ ու կը
սպաննէ և լաց ու կոծ յառաջ կը բերէ:
Նախանձը բարոյական հրւանդութիւն մըն է՝
որ իր չուրջը գժրախտութիւն կը ստեղծէ:
Վերջապէս նախանձը ազէս մըն է որ մար-
դոց միջեւ բազխումի ու կուիչ պատճառ
կը գտնանայ:

Ցակորոս առաքեալ կ'ըսէ. «Աւր նա-
խանձ ու կրիւ կայ, նոն է անկարզութիւնը
և ամեն տեսակ շար բանեցը (Յակ. Գ. 16):
Իսկ Յոր Երանելին կը պատզամէ. «Նա-
խանձը անմիտը կը մեղցնէ (Յոր. Ե. 2):
Այս՝ նախանձը կը մեղցնէ անմիտը՝ ֆի-
դիքապէս, բարոյապէս և հոգեպէս:»

Հետեաբար Արքազան Մատեանը մեզ
կը զգուշացնէ՝ ըսելով. «Անօրէնութիւն
գործողներուն մի՛ նախանձիր» (Ապակ. Է. է.

1): Արօգնետն սնախանձը ուկարներու
փուրին էս (Առակ. ԺԴ. 30): Ան ժարդոց
ուկարները կը փակցնէ և մարդկային ընկե-
րութիւնը գժրախտութեան կ'առաջնորդէ:

Ա. — Կ'արձէ ուրեմն նարցնել քի ի՞նչ և
նախանձը կամ նախանձուութիւնը. — Նա-
խանձիւ կը նշանակէ ուրիշներուն յաջողու-
թեան վրայ ցաւ զգուլ, մեր զրացիներուն
երջանկութիւնը զիտել և նեղանալ, մեր
հակառակորդներուն լու բաները տեսնել ու
բարկանալ: Սպանիացի մհծ հեղինակ Մէր-
գանգէս կ'ըսէ. «Նախանձը ամեն խո-
ւորացոյնը կը դիմէ և փոքր բաները կը
մեծցէն». ահա այս իսկ պատճառաւ հնթա-
կան իրարանցումի կը մատնէ: Մինք ա-
մէնքս ալ զիտենք ասիկա մեր ամէնորեայ
կեանքի փորձառութեամբը:

Հայերէն լեզուի մէջ նախանձ բառը եր-
կու վանկերէ կը բազկանայ, նախ և անձ:
Ինչպէս մարդկային փորձառութիւնը ցոյց
կու տայ, այն որ նախանձի զերի եղած է,
ամէն բանի մէջ իր անձին առաջնութիւն կու
տայ: Միշտ կ'ըսէ, իմ անձս, իմ խօսքս,
իմ ահօակետս, իմ ըրածս և այլն: Արիշ-
ներ որքան ալ լու բաներ խօսած ու ըրած
ըլլան, զանոնք չի սիրեր և չի գնահատեր:
Բանի որ ինքը չէ այց լու բաներուն տէրը,
ուստի կը բամբասէ ու կը վարկարեկէ մար-
դիկը, և միշտ անոնց վրայ թերութիւններ
գտնել կը ջանայ: Ս. Գիրքը և մարդկային
պատճառութիւնը լի են ասոր օրինակներով:

Կայէն և Արէլ երկու եղբայրներ էին
առաջին ընտանիքին մէջ: Երկուքն ալ Առ-
տուծոյ զան մատուցին. Աստուծ Արէլին
զանը ընդունեց և Կայէնինը մերժեց: Արօգ-
նետն Արէլ իր սունեցածներէն լաւագոյնը
նույրած էր Աստուծոյ: Կայէն ասոր վրայ
նախանձով լեցուեցաւ. Նախանձը վահց
զինքը ներքնապէս, և օր մը Արէլի վրայ
յարձակելով սպաննեց զանիկա: Ասիկա Առ-
տուծաշունչ Մատեանին մէջ արձանա-
գրուած առաջին մարդասպանութիւնն է,
որ ուրիշ բան չէր բայց եթէ չար նախանձի
մը հետեանքը:

Ցովսէփ Գեղեցիկի եղբայրները նախան-
ձեցան իրեն և օր մը զինքը օտարականի մը
ձախցին, ապա այծ մը մորթելով՝ վրայի
գեղեցիկ հազուսաը այծի արիւնին մէջ թաթ-

լոեցին, և առուն վերադարձին՝ ըստի իրենց հօրը թէ վարի գաղան մը զիշտառած ու կիրած Ըլլալու և Յովուէփը, և թէ իր պատմուճանի մետայն գտած են: Եւ այսպէս ծեր տարիքին մէջ իրենց հօրը՝ Յափր Նոհաւ պիտին աչքերէն գտան արցունքներ թափակելու պատճառ եղաւ իրենց այս չար նախանձը: Աւրիշ խօսքով՝ երջանիկ ընտառնիք մը սուզի մատնեսեցու պարզապէս այս չար նախանձի իրենին:

Դասիթ և Գոզիաթ մարտնչեցան իրարու չեմ: Դասիթ Գոզիաթի վրայ յաջթանոկ առնելով սպաննեց գայն: որով Կարայէլի ժաղավորութին արժանապատառութեան զրաշակը վեր բարձրացուց և փրկեց իր ազգը ընաշնչուելու ստոյգ վատանգչն ժազովուրզը շատ երախտապարտ եղաւ և մեծ զավեսաներ չուցվեց Դասիթի: օրոնց ինք իրավին արժանի էր: Իսկ օրուան թագանըը՝ Առուղի, փոխանակ Դասիթը զնահատելու և իրու ազգային հերոս՝ իրեն պատօսույ մը բցանակներ տալու, նախանձեցան ու սկսու հարածել գայն և նոյնիսկ մասպրեց սպաններ: Այսպէս է առա չար նախանձը:

Կը պատճառի թէ ընտանիքի մը մէջ հարու ու կեսուը իրարու հետ հաշտ չին: Հարու տեսքով աեւիթ զեղեցիկ էր: այդ յուկ պատճառու կեսուը անոր կը նախանձէր: Օր մը երր առունը առանձին էին, կեսուը յանկարծ հարսին վրայ յաբժակելով՝ մկրտառվ անոր երեսին մօրթը քիրթեց, և հարու անճանաչելի Ըլլալու առունանազեղցաւ: Ասիկա նախանձով կեսուջ չար նախանձն գոհացում տառաւ, բայց ընտանիքին ներդաշնակութիւնը խոնդարեց և երջանկութիւնը չքացուց:

Ա: — Նախանձին տեսակները: — Նախանձը սակայն երկու տեսակ է, չար ու բարի: Չար նախանձը՝ ինչպէս տեսանք, քանիչ է, իսկ բարի նախանձը՝ շինարար: Չար նախանձը եօթը մահացու մեղքերէն մէկն է, բայց բարի նախանձը՝ այս քինութիւնը: Չար նախանձը Աստանայէն է, բարի նախանձը առունածային է և օգտակար:

Բարի նախանձը և կամ մըցումը որքան որհաւթիւն է, չար նախանձը նոյնքան անձք մըն է մարդկութեան համար: Չար նախանձը անհաւաները իրարու կը ճպէ, ըն-

տանիքներու մէջ բազխու մեեր կը սուեզէ, ազգերն ու պետաթիւնները խոսքեալ զինակի մէջ կը պահէ և օրով աշխարհի խոսքագութիւնը հրմէն կը խախտէ: Ֆէտք է ամէն զնով զգու չանուու ու ազատազրուիլ այս չար նախանձէն:

Առաւուած ալ նախանձաւ է: Բայց Անոր նախանձառաւթիւնը բարի տեսակէն է: Երս սուս ալ բարի նախանձով լիցուած՝ երր տեսու Տաճարին ապակոնութիւնը: զուրս հանեց Տաճարէն առետուր ընողները, լումայտինները, ազանի ծախոզները և լին: Անորազանը ձեռքը տառած՝ զանոնք զուրս ձգեց, և բաւ անոնց: — Ասիկա իմ Հօրս առնն է, ազօթավայր է, սրբավայր է, իսկ զուք զայն աւագանիերու վայր մը բրած էք: և ոչ ա'լ բան մը կրցաւ բնի իրեն: Արովնեան ըրածը չիտուկ էր և խօսածը բանաւոր: Եւ այս տաթիւ բառու իր Հօրը: Ա'լ Հօր, Քու ամեն նախանձը զիս կերտու: Այօրնքն, ըսել կ'ուզէր թէ իր ըրածն ու խօսածը Աստուծոյ տանը նախանձախօրութեան հոմար էր, օրպէս արդիւնքը բարի նախանձի մը:

Պօզոս առաքեալ ալ, Քրիստոսի հետքերուն հետեկով, Կարնթոսի եկեղեցին զրած իր երկրորդ Թուղթին մէջ կ'ըսէ, Ո'վ Կարնթացիններ, «Ձեր վրայ նախանձու և Աստուծոյ նախանձովի» (Բ. Կորնթ. ԺԱ. 2): Պօզոս առաքեալ զարձի զալէն առած չար նախանձ ունէր, և անոր հետեւուով՝ Աստուծոյ եկեղեցին կը հալածէր, քրիստոնեաները կը կապէր ու բանտ կ'առներգէր, և ուր օր զանուէր՝ քրիստոնեաներուն վրայ մահ ու ասրափ կ'ազգէր: Բայց երր Դամասկոսի ճամբրուն վրայ զարձի եկաւ, Աստուծոյ Ա: Հոգիին ազգեցութեան ներքե իր չար նախանձը բարի նախանձի փոխաւեցաւ ու անկէ ետք սկսու իր բարի նախանձը զարձածէի Տիրոջ փառքին համար:

ԺԴ. գարուն, Հայ Եկեղեցին մեծ տագնապի մը մէջ կը զանուէր: «ապական եկեղեցւոյ միսիոնարները հայ ժողովուրդին մէջ մասած՝ մողովուրդը զաւանափոխ ընելով Պապական եկեղեցւոյ ծոցը մոցնելու կը ջանային: Այս միսիոնարներուն Անիքրու անունը կը տրուէր: Անիքրօններու այս չարժուամբ, մասունանդ կը լիքիայ հայութեան մէջ, մէծ վատնզ մը կը սպանար Հայ Ե-

կեղեցին համար՝ ձիչդայն պարագային, Հայց. Եկեղեցոյ փառքին համաճախսընդուր, բարի հայնածագ լեզուած ուսեալու կարող մարդարկեամ մը երեան եկառ, Պրիգուր Տօմիեացի անունով՝ Ինքը՝ Տօմիե Խարքավանքին մէջ իր հանցանցած բազմաթիւ աշտերաներով. Անդիմաներու այս շարժումնեա առջև պատասխար մը կանգնեց, և սրավ միրկաց Հայց. Եկեղեցին Պապական Եկեղեցոյ ծայր ինձարւ սանց վասնզէն:

Հայց. Եկեղեցին գյուղատեղով իր բրած այն թանկազն ձաւուց թիւնը. զինքը ուսրերաւ կարգը զառած է և իր ցիշտատեկը կը տունէ ամէն տարի Անձ Պահաց երրորդ եաթիւնակի նորամի օրը իր ուսուցչին Յայնանեւ Արքանեցի հետ մրասին Արքաց հանուն իր ուսուցչի Հայց. Եկեղեցոց փառքին համար այս հայութաբնույթը թեսարար է կեցնելու:

Բարի հոգածնեցը կուտ հայուած ձափդղուս
թիւնը առաքինութիւն մին է և ի բարին
զարծածաւը, ինչպէս զարծածեց Ա. Գիրկոս
Տաթեացցին Եայլուս կրծաշք բան՝ բարի
հոգածնեցը օրհնութիւն մին է և Արդ երր
Տաթեացցին ացիրունաւ հրանարան իրաւ ձեռկան
գծուն հսկն ու չորակիրքերէն, ուորիք ինք
զինքը հաւրագւատ հպատակներու և խոչ
րանկ հոմազ ցուցադրէ այս հպատակներ
ու իրազորձան համար, իսկապէս ար
ժամանել առէն զավթաւու ու զնոհասանքին
Անզիւցի մեծ հեղինակ երանամիթէն կ'ըսէ
ան շեմ սրբեա մարդ մի ու ոչ մեկ բանի
նախանձախնիւրէ և ու լուս ճանաւութիւնի,
պիտուն հայս սկզբանները ու ըստ կամաց կամ
հետեւ ու լրջու նախնիւրէ ու համբեանիք
Բայ Պատառայիւրան թիւնը՝ ամեսուրիւնը
ձեռն կը թրւանի թափան հայտանիւնը ու
թափան եւ կը կրտսէ անու չըստութիւնն

Կրթութեած ու ազնուացած կրթուէ կառուի
աշխ անձը՝ որ բոլ չուր համաստեածք քարի հա-
յունաքաղաքանիւով կը զարգածէ զայն ինպատճ-
մարդկացին յասաչ զիմոն թեան և ի պատճ-
մասն ծայր Աստիք մեծութեան ու զիմոն ձ-
նութեան նշանէ ։ Զարդարութեան ձք պատճա-
կան կիրքի մը արդիւնքն է ։ մարզիկ որչ
քան ազգ անառանկան մակարդակէն զիր-
կը ինը նայն համեմատութեամբ ազնուացած
ու Աստիք մատիցած կրթուէ ։

— Կայէնի նախանձը չար նախանձ է,
— Յավաէփ Գեղեցիկին եղբայրներու
հցածը չար նախանձ էր:

— Նոյնաբէս Առաւզին Դաւիթի հանդէց
ցոյց տռածը չար նույսանձ էր:

— թակ Յիսուսինը բարի Նախանձ էր
որպէտքուած՝ հրէից Տաճարը մաքրեց:

Եմանուլիս ազգու առաքելին Քրիստոսի Եկեղեցին համար անեցածը բարձրացնելու է:

— Խնչագեղա համա Ա. Պրիբոյը Տաթևացի
Հայոց Եկեղեցու մասս ըին համար ունե

զածը բարի նախաձեռք արդիւնքներու կու
Անհաման մարզու և քրիստոնեաց հա

շատացեալու միջն տարրերութեանը պահած
Անհաւութ կ'առիր իր կենածքը չուր նո-
խանձավ ։ Խոկ հաւասացեալը կ'առիր ու ո-
գարծե բարի նախանձավ ։ Ե բարի բաներ
հանդեպ բարի ու ջերմ նախանձավորու-
թեամբ ։

Գ. — Ի՞շգին կրնուից շար նոյնանձն տպասովութիւն. — Եւ իս պէտք է նկատի ու նախանք թէ նոյնանձն ունին ու լինին մարչէ, ոյլ նոյն անձը շարացար զրծմանի և մելք յառաջ կը բերէ: Աեր առանձնական չոր նախանձնը պէտք է որ քրիստոնէական բարի նախանձի փախուիք: Ի՞շգին կարիքի և բնել դաշտ:

Ասիկա կարելի է ընել երկու եկրոպերով
— Առաջին՝ զատաբարակութեամբ, այսուհետեւ
մասնաւոր աշխատութեամբ, և կամքի ու
զարծածելով՝ Հանողազօրեաց պարագա-
թեամբ։ Եվըսուզ՝ ազօթքով։ Առանձու Ա-
Հազիւն ան իրջապես ազգացութեան են-
թարկուելով՝ սրբի փափառութեամբ։

Այս պայմաններէն առաջնը մարդկոցի
է, իսկ երկրորդը՝ առաջաձայնի. եթ
մենք՝ իրեն մարդ, մեր ժողովունքն ուր
տարկանաթիւնները կատարենք, ևսաւ
ալ իր Ա. Հազիւնքը պատրաստ է փախել
մեր սիրաք և պատեհելու մեզ չարհախանձ
անուննեկան կերպէն, օժանազգ մեզ քրիս
տոնէական բարի նոխանձախնդրութեամբ
բարի արագացուցաթիւններով:

49. Ա. ԱՎՐՈՅԻՆ
Երևան, Պայման.

ՄԵԴՔԻ ՇՈՒՇԱՆՆԵՐԻՆ

ՏԱՐԻՆԵՐ ՅԵՏՈՅ

Տարիներ վերջ,
Մահինին մէջ ոզուանիւս,
Կին մը պառկեր էր մահամերձ,
... Առ քափօր էր անոր աչին,
Կեդրոնն ոռուն Մայրէ Յիսուսին,
Լոյսեր հազած,
Ճամբայ կ'առներ դէպի երկին:

Խոր մըսուսի մը ընդերթնի,
Աշբին անոր եկան, եղան,
Կրտոր կըսոր տարիներն հին.
Եղան աղջիկը պարմանի,
Մեղքի ուորբին գողպըզացող,
Կինը հասուն,
Առ կիրենու անդունդն ի վար
Զինի արձակեց բաւալ բաւալ:

Անոր աչելն ուոյր լոյսին,
Հըզօր կեանի աղբիւրն ինչպէս
Հոսեցաւ մէջն իր արխունին.
Մենին կը մեռնին մէծ կեանին մէջ,
Յուզումովը մեր ուժերուն:

Թէրեւ ըզզաց մարմինն իր խելին,
Պառկած կիմն այդ,
Բաս քեւեր զրբին ուսին,
Հետեւելու այդ քափօրին:
Մայրէ Ասուծոյ առանց բանի
Հըրաւեր էր,
Գէսի կայան երկինքներուն:

Մըրնեց յանկած.
Իր աչերուն՝ շուրան ահան
Պատկերներու զարդարումի,
Զոր ապրեցաւ մարմինն իր խելին:

Ըզզաց նորէն ցան ահանոր
Ապրուներուն,
Հեռունիւրէն իրէն դարձող,
Առ սարս ձեռն ուրժի սանին,

Որդիկելու ոստումն ամուռ

Կուրծելն իր զուրա:

Կալաշի փակ

Ճափրակներէն գուրս քափրըփող

Թերթերու պէս,

Ան կը չափէր դեռ չընանցած

Ըղձանիներու կերպառն անհուն :

Որբա՞ն զովտիկ

Ու ժանիկնակ են երազներն

Մեր օրերուն,

Եռյիխոկ ժամուան չըրքոնիներուն :

Չըզողութեան մէջ ըրրըրունն,

Երժեց աչերն իր ծանրացած,

Պատրուսկու կրպչոնն ըեւերն

Մըղձաւանչին :

Յաւ կար սրտին, ունից էր բարակ,

Սլեսու ժառանձ մեսախի ըել :

Մարդն է զազան ու աճարիչն,

Երէկ, այսօն ու յարիտեան,

Կը խորհեր ան,

Ու ժամանակն անհուն կըսան

Անիրներու :

Եւ կը յիշէր սալմոներզոնն,

Սուրբեր նազար,

Պատմունանին մէջ արխոնս,

Յեսոյ սըրբուած,

Գերեզմանի իրենց մուտինն,

Արցունիներու և զրդչումի

Աւազանին մէջ աղամանդ :

Խոսն աւելի երջանիկ է,

Քան սիրս մարդուն, կը խորհեր ան,

Ամէն նախոյ, արցունի, կըրակ,

Առու արեան,

Երակներէն մեր բոլորին :

Անցեալն ամբողջ երգ էր անհուն,

Ականչներուն այդ նէլք կընոց,

Սուրբ բերնով վարդեր նազար,

Անիրներու կարմիր դաշտին :

Մահուան ըուրբին՝
Գեռ կը ծորէր անոր ծոցէն
Բոց ու երազ,
Կը վառէր լոյս ըստիներուն։

Ու կը լրսէր ձայնի թեւով,
Պատզամն անսուս ժամանակին
— Ալ կը մորքէ իր հոգիի
Սուրբ աղաւնին,
Պիտի կըրէ իր կուրծին տակ
Գորտեր հազար,
Ացերն անոր պիտի ըլլան,
Կարիններու եւ օձերու
Պիղծ անկողին։

Թափիլն ըզզաց ան իր մէջէն,
Ասկորնեն իր,
Այնան ուժգին սարապին անոր
Չայնին մէջէն։

Աւզեց նըշալ, բայց չըկրցաւ,
Կըղպուեր էին ըրբուններն իր։

Գարձեր էր ես Մայր Յիսուսին,
Արոն գլւմէն խաղաղութիւն
Ու զըրութիւն,
Ծառալեցաւ իր հոգիին,
Գարձընելով յուն կըրկին
Ամենօրեայ երազն իր հին,
Թէ իր մեղմին,
Օր մը ներում ըլլար պիտի,
Զի ճանչցած էր ցաւն ամենուն,
Ամենուն պէս,
Երբ սառապեր էր ու սիրեր։

Խաղաղութիւն մանինին մ.ջ
Ազօրահիւս,
Տագնապ, կըրակ, հանոյք, արցունիք,
Ինչ որ կընոչ մարմինը նէք,
Կը հարածէ լըման կէս դար,
Հիմա իմիկեր էր եւսէն,
Ներում զըսած այդ խեղն կընոչ։

ԵՊ.ԽՎ.Ա.ՐԴ

Բ Ե Թ Ա Խ Հ Ե Մ

«Եւ զու, Յերդենէմ, տոն Եփրաբայ, սպա-
սուու իցեւ լինել ի հաջարաւու Յուղոյ . . . :

Ե՛ն նաւալին անուններուն Սուրբ Գրոց,
Ու մեզ տուաւ մասնկուրեան մը զերազանց
Մերկ մուրը եւ անպահոյն օրօրոց,
Ու առաջին համանուազն նիշեալոց,


Զոր նովիներ ահետուր զիւերուան
Ասսղերուն տակ մասուր սրսով երգեցին,
Երբ նախսերզանին մարդկային մեծ հանուրեան,
Եւ փառքին ալ՝ յաւերժակա՞ն Բարձունիչին :

Դիւերուան մէջ այս՝ թրբուան Քու սիրով,
Տիեզերքի եղբայրուրինն անանուն,
Մուրիդ դէմ ծունկի բեր, Տէ՛ր, Տոլլէ Տոլ,

Եւ առածէ հողին, օդին ու ծովուն
Սահմաններուն, Քեզմով լեցուած անահման
Սուրբ մեղեդին Քու նաւազան Յայտնուրեան :

Հ Մ Ա Յ Ե Ս Կ Գ Ր Ո Ն Ե Ս Ո Ն

(Յերդենէմ, 6 Յունիւոր 1908)



ԸՆԹ ԵՐԵԿ՝ ԶԱՌԱՎԱՑԱԾ...

Ըստ երեկ՝ դառնացած.— Չար են մարդերը ամէն,
Քծնող, դաւող, խարեբայ, աշխարհն ըրած են զենեն:

Բայց ա'լ փոխած եմ այսօր այս հաստատում յութեսն,
Ո.նկարմիս մէջ տուչքո երբ բարի ձեռներ գտայ ես:

Ո.նկարմիս մէջ ահաւոր զրոս ձեռներ երբ ինձի
Երկարեցան, ես մարդը այդ բոպէէն սիրեցի:

Գիտեմ թէ կան մարդուն մէջ երկու ուժեր հակադիր,
Սատանին նով ժամանդէմ նըրեսակ մը ամբաօիր:

Մէկը մեղմ է, կարելից, համբերասար, աղուաձայն,
Միւսը թիրս է, անուզայ, զիտէ մողել մեզ սակայն:

Երկար ու բուռն, ահաւոր, անոնց միջեւ պայտան է,
Ու մեր կամքն է որ բատկ յաղբականը կը վճռէ:

Երբ լրեցնենք մենք Բարին ու խօսքը տանք լոկ Չարին,
Կը սփանայ ան ընդհուպ ու զմեզ կ'ընէ իր զերին:

Բայց երբ ձեռք տանք Բարին ու պայտարին Չարին դէմ,
Երկիրն դրախտ կը դառնայ, խոկ մենք՝ ներեսակ լուսադէմ:

Գ. Ճ. Ռ Շ Ա. Ռ



ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆՈՂԲ Ի ՎԵՐԱՅ ԱՆԱՊԱՇԽԱՐ ՄԵՂԱԻՈՐԱՑ

Յովհանն Մանդակունիի ձառներուն, կամ ունելի լու Յովհանն Մայրելվանեցիի թուղթերուն, ետք կը գանսւի Ողբ մը: Այդ Ողբը հրատարակուած է յիշեալ ձառներուն առաջին տպագրութեան հետ, 1836ին, Վենետիկ, թերի օրինակի մը վրայէն (էջ 176-7), և ապա հրկորդ տպագրութեամբ 1860ին, լման բնագրէ մը (էջ 182-4):

Անապաշխար Մեղաւորաց վրայ գրուած այդ Ողբը ուշագրաւ է իր ութոտնեան կամ վեշտասանուաննեան տաղաչափութեամբ: Եթէ իրապէս Յովհանն Մայրելվանեցին գրած է զայն, եօթներորդ դարու առաջին կիսուն, այդ պարագային մենք ունեցած կ'ըլլանք վանկաչափ ստանաւորի

մէկ ընտիր նմոյց Գրիգոր Մագիստրոսէն չորս դոր առաջ:

Ս. Աթոռույս թիւ 1999 ձեռագիրը, որ Յովհանն Մայրելվանեցիի թուղթերուն մէկ Հաւոքածոն է, ընդօրինակուած 1210 թուրին, կը պարունակէ այդ Ողբին աւելի լու մէկ օրինակիը (էջ 291-4), զոր կը հրատարակենք ստորև, նշանակելով նախկին տպագրութեանց, ինչպէս նաև մեր թ. 1228 ձեռագրին, կարեոր տարրերութիւնները. այսպէս,

Ա = Բնագիր, ըստ թ. 1199 ձեռագրի:

Բ = Տպագրութիւն 1860 տարւոյ:

Գ = > 1836 >

Դ = Զեռ. Ս. Յ. թ. 1228, բուռզիր:

1. — Խոստովանողը փութացարուք (ջանալ) ապաշխարել յաւուրս մեր, Զի աւր ահեղ կա առաջի, ահեղ ատեան եւ հուր անշէջ.

Աստէն լաց[ց]ուք եւ ողբացուք, եւ խնդրեցուք զթողութիւն,

Զի ապրեցուք յանշէջ հրոյն որ սպառնա մեղաւորաց.

Միշտ հանապազ արտասուեցուք գորովազին պաղատանաւք,

Աղերսալի հառաչանաւք զբաւիչ մեղաց աղաչեցուք.

Անկցուք առ նա խոստովանել զոր արարաք աստ ի ծածուկ,

Յայտնել ասել եւ ցուցանել զգաղտնիս մեղացն բազմութեան:

Զի անդ քննին խորհուրդք մեր, եւ ցուցանին յանցանք[ըն] մեր,

Յայտնին գաղտնիք սրտից մերոց, յաշխարհատես հրապարակին:

11. — Ես զարհուրեալ եմ եւ դողամ յորժամ լսեմ զծայն փողոյն, Որ տագնապաւ կոչչ զազինս ի մեծ ահեղ աւր ատենին:

Զի չարաչար մարտեաւ ընդ իս ամենամեղն սատանայ,

14. — Եւ կարեվէր զիս արարեալ, հանեալ ընկեց յանմահ փառացն:

15. — Դառն ահազին չար պատրաստեաց գտարտարոսն զեհենին, Եւ սպառնա մեղաւորիս այրել ի հնոցն կայծականց:

17. — Որ [ոք] ունիք սէր սրբութեան, զիս ողբալով արտասուեցէք, Եւ զերմագութ պաղատանաւք ինձ խնդրեցէք զթողութիւն:

1. — Հանալ ապրել, Բ:

11. — Ասկէ կը սկսի Գ օրինակը:

14. — Ընկեաց զիս յանմահ, Գ:

15. — Դառնագին չար, Բ Գ:

17. — զիս ողբացէք արտասուեցէք, Գ:

19. — Քրիստոսառէքը իմ սիրելիք ինձ աւգնեցէք վիրաւորիս,
20. — Եւ զորովով մեծ ողորմիւ աղախցէք առ Տէք վասն իմ:
Հառաջանաւոք զծեզ աղախմ, մեղուցելոյս ողբակցեցէք,
Պաղատանաւոք լացէք ընդ իս, ձայնակցելով իմ աղէտիս:
Կականաբարձ զիս ողբացէք, եւ ծայնս առէք ողորմելիս,
Զի չարաչար ըմբռնեցա ի չար նետից սատանայի:
25. — Միգապատեաց զիս թշնամին խաւարային ցանցիւքն իւրովք,
Եւ սուր հանեսալ վիրաւորեաց զոր աղախմ զծեզ բժշկել:
27. — Սուրբ հաւատոյ մանկունք, ո՞ւր էք, ողորմեցէք ինձ նեղելոյս,
28. — Եւ զթազին պաղատանաւոք զբաւիչ մեղացն աղախցէք:
Յաղաւթս ձեր ապաւինիմ եւ ինձ հայցեմ զթողութիւն,
Զի զանազան եմ մեղուցեալ, եւ ոչ բաւեմ ապաշխարել:
31. — Ես զարհուրեալ եմ եւ դոդամ յորժամ յիշեմ զիս մեծամեղս,
32. — Թէ յայն երկիրն է անցանել եւ զծէք փառացն տեսանել:
Քրիստոս զթած եւ ողորմած զթայ եւ յիս յամենամեղս,
Զի (եւ) ես զտից ողորմութիւն ի գումարել մեծ ատենին:
Զի աւր ահեղ կա առաջի եւ սոսկալի մեղաւորիս,
36. — Որ զգաղտնիս սրտիս ըննէ եւ զծածկեալ խորհուրդս յայտնէ:
37. — Արդ աղախմ Տէք մարդասէք, զի յայնմ աւուր մի պահանջեր,
Զար տանցանացն մի մատներ եւ կայծականց անշէջ ճրոյն:
39. — Զի քեզ տացից փառս աւրհնութեան Հաւը եւ Որդւոյ եւ Սուրբ Հոգուոյտ,
40. — Որ միշտ աւրհնեալ ես յաւիտեանս, փառաւորեալ յաւիտենից:

Ն. ԵՊՍ. ԾՈՎԱԿԱՆ



19. — Քրիստոսառէք, Գ:
20. — Եւ զորովամեծ ողորմ ողորմիւ աղախեսցուք առ, Գ:
25. — ցանկիւքն, Բ Գ:
27. — մանկունք ողորմեցաբուք ինձ, Ա Գ:
28. — աղաչեսցուք, Գ Գ:
31. — զբազմամեղս, Գ:
32. — Թէ յայն երկիր կայ անցանել, Բ. Զունի տողին երկրորդ մասը:
Թէ յայն երկիր կայ անցանել, և զծէք փառաց կայ տեսանել, Գ:
36. — Որ զգաղտնիս սրտի իմում քննէ, Ա. Գ. և զծածկեալ խորհուրդս իմ յայտնէ, Ա:
37. — զիս, Բ Գ Գ:
39. — աւրհնութեան, Զունի Գ:
40. — այժմ և միշտ եւ յաւիտեանս, Ա. Գ. յաւիտենս, Գ:

ՀԱՅԱԿԱՆ ՎԱՆԻՔԵՐ

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

ՏԵՂԱԳՐԱԿԱՆ. — Հերմոնի վանքը կը զանուէր վայսց Զոր (Եղեգեաց) զաւասին մէջ։ Անէր երեք եկեղեցիներ, Ա. Քրիզոր Լուսաւորիչ, Ա. Յակով և Ա. Առեգիանոս։ Հան կը զանուէրին Հերմոն ճգնաւորի նրբարները. — Սրատկան, Էջ 125-7։ Աճառհան, Յուցակ Զեռ. Թաւրիզի, Էջ 132։ Արքամիհան, Յուցակ Զեռ. Հալէպի, 1935, Էջ 27։ Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Բ., Էջ 134։ Ա. Բարխուզարեան, Բանքեր, 1960, Էջ 298։

ՊԱՏՄԱԿԱՆ. — Հերմոնի վանքը պատմութեան մէջ կը սկսի փայլիւ ԺԴ. զարուն։ Վանահայրերէն կամ մեծ քարդապեաններէն ծանօթ են հետեւալները.

1. — Տիրոսուր Վ. Ռ. Կիլիկիցի, 1338-49. — Աշակերտ Եսայի Նշեցիի։ Հիմած է Հերմոնի զպրանոցը 1338ին, ուր բարունապեափ կոչումով կը յիշուի մինչև 1349։ Գերեզմանը կը գտնուի նոյն վանքին մէջ։ Հեղինակ է Քարոզպրքի մը և զանազան մէկնողական գործերու։

2. — Գրիգոր Վարդապետ, 1350? - 53?։ Աշակերտ և յաջորդ Տիրոսուր Վարդապետի. — Յովսէփեան, Խաղբակեանք, Բ., Էջ 243 ձնթ.։

3. — Սարգիս Վարդապետ. — Նոյն, անդ.

4. — Յովնաննեկ Վ. Ռ. Կոլոտիկ, 1413-+ 1443. — Աշակերտ Գր. Տաթեացիի։ Իր հեղինակութեամբ ծանօթ են Մեկնութիւն Եսայեայ, և Լուծմունք Գրոցն Գրոն. Արիստոպացու։ Մասնակցած է Վաղարշապատի ժողովին, 1441ին, և հանգիստացած է գլխաւոր գերակատարներէն մին։ — Սրատկան, 126։ Ազգապատում, Էջ 2106, 2124, 2135։ Խաչկան, Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Ա., Էջ 164, 755 (109).։

5. — Սարգիս Վ. Ռ. Հազարենց, 1449-74. — Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Ա., Էջ 638։ Յուցակ Զեռ. Թաւրիզի, Էջ 132։ Աղաւենունի, Միարանք, 460։ Յուցակ Զեռ. Երսուզէմի, Գ., Էջ 20։ Սրատկան, 126։ Մրտանեց, Նկարազիր Երնջակայ, 1904,

Էջ 176։ Յիշտ. ԺԵ. Դարի, Մասն Բ., Էջ 375։

6. — Տիր Պիտոս, վերակացու եղած է Հերմոնագանից 1687 թուականէն ոչ շատ առաջ. — Երնջակ, 179։

ՄԾԱԿՈՒԹՅՈՒՆ. — Մշտկութային կամքանքը բաւական պայծառ եղած է Հերմոնի վանքին մէջ ԺԴ. - ԺԵ. Պարիբուն։ Հան ծագկած են վերը յիշուած հեղինակներէն զատ աւելի քան ատանեակ մը զրիշներ կը նանք թուել հետեւալները.

Ա. — Գրիգոր Վարդապետ, 1338-53. — Աշակերտ Տիրոսուր Վարդապետ։ Օրինակած է.

1. — Գիտնակիոս Արխապազարի, 1338ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Թ. 377։

2. — Մեկնուրիւն Յովբայ, 1353ին. — Խաղբակեանք, Բ., Էջ 243 ձնթ.։

Բ. — Սրոն Գրիչ, 1348ին օրինակած է մէկ Աւետարան, Այնա Խօջայի պատուէրով. — Յիշտ. ԺԵ. Դարի, Թ. 448։

Գ. — Մովսէս Վարդապետ, Գրիչ, աշակերտ Տիրոսուր Վարդապետ. 1349ին օրինակած է մէկ Ալօրազիրք Գր. Նարեկացիի, զոր յետոյ նուիրած է Նահապետ Արեգացին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Թ. 457։

Դ. — Յովհաննէս Վարդապետ, Գրիչ, աշակերտ Տիրոսուր Վարդապետ. 1372ին օրինակած է մէկ Ճեռագիր Պ (Խ 478). — Խաղբակեանք, Բ., Էջ 243 ձնթ.։

Ե. — Յովհաննէս Վարդապետ, Կոլոտիկ, 1413-43, աշակերտ Գրիգոր Տաթեացիի։ Օրինակած է.

1. — Մեկնուրիւն Եսայեայ, 1415ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն, Թ. 181։

2. — Քարոզպիրք, Գր. Տաթեացիի. 1418ին. — Նոյն, Թ. 225։

3. — Գանձուց Գիրք, Կրօնակ Աղեքառակացիի, 1418ին, իր աշակերտաներուն զործակցութեամբ. — Նոյն, Թ. 230։

4. — Լուծմունք Արտմանունց, Գր. Տաթեացիի, 1421ին. — Նոյն, Թ. 280։

5. — Աւետարան, ? . — Նոյն, Թ. 317։

6. — Ճառընիր, 1441ին. — Սրատկան, Էջ 126։

Զ. — Գրիգոր Կրօնաւոր, Գրիչ, 1414-25. — Որդի Հասանի և Մամախամթանի,

աշակերտ Կոլոտիկ Յովհաննէս Վարդապետի։ Օրինակած է հետեւալները.

1. — Գիրք Հարցմանց, Գր. Տաթեացիի, 1414ին, Խառամբ. — Յիշտ. ժԵ. Դարի, Ա. Մասն., թ. 164:

2. — Մեկնուրին ԺԷ. Մարզակից, Ն. Խաբբանացիի, 1415ին, Սիւնեցի Արմեն Վարդապետի համար. — Նոյն., թ. 182:

3. — Մեկնուրին Պատարագի, 1415ին, — Երնջակ, էջ 316, ց. 152:

4. — Մեկնուրին Մարքոսի, Գր. Տաթեացիի, 1417ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 220:

5. — Շարակինց, 1425ին, Յաղնանելս Կրիստոնի համար. — Արմական, էջ 126:

կ. — Սարգիս Կրօնաւոր Դրիմեցի, 1414-41. — Արդի Հարգիմի, աշակերտ Յաղնանելս Վարդապետի: Օրինակած է:

1. — Գիրք Պարապմանց, Կիւրեղ Աղեքանեցրացիի, 1414ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 165: Զեռ. Ա. Յ., թ. 1209:

2. — Մեկնուրին Սավիսոսց, Գր. Տաթեացիի, զ. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 166:

3. — Յայմաւուրք, 1441ին. — Երնջակ, էջ 316, ց. 175:

լ. — Դրիգոր Արդ, Ախալիսցացի, Գրիչ, սրդի Սարգսի և Աէրիսամբունի. 1419ին օրինակած է մէկ Գիրք Հարցմանց, Գր. Տաթեացիի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 739:

թ. — Կարապետ Դերջանցի, Գրիչ, սրդի Մկրտիչ Քահանացի և Աղիսարէմի. աշակերտ Յակոբ Արեգացի. 1419ին օրինակած է մէկ Քարոզապիրք. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 286:

ժ. — Թումա Սպատկերտցի, Բերդուզանք գիւղէն սրդի Մարգարէի և Շնորհաւորի, աշակերտ Յակոբ Վարդապետի. 1423ին, Հերմոնի Վանքին մէջ օրինակած է մասմբ Գիրք Հարցմանց, Գր. Տաթեացիի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 314: Զեռ. Ա. Յ., թ. 2181:

ժԱ. — Գրիգոր Արեղայ, Գրիչ, 1424-9. — Աշակերտ Գէորգ Վարդապետի. 1424ին օրինակած է մէկ Մանրուսմունիք, Յաղնանէն Կրօնաւորի համար. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 335: Զեռ. Ա. Յ., թ. 1635:

ժԲ. — Յակոբ Քահանայ, Գրիչ, 1426-57. — Արդի Գաւթիւն և Մելիքի: Օրինակած է,

1. — Շարակինց, 1426ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 368: Արմական, Յուցակ Զեռ. Հալեպի, 1935, թ. 9:

2. — Աւետարան, 1457ին. — Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 117:

ժԳ. — Աէրիսամս Սրեղայ, Գրիչ, սրդի Մկրտիչ և Խանզիկի. 1449ին օրինակած է մէկ Մեկնուրին Մարքոսի, Գր. Տաթեացիի. — Յիշտ. ԺԵ. Դարի, Ա. Մասն., թ. 712:

ժԴ. — Զարարիա Գրիչ, 1460ին օրինակած է մէկ Աւետարան. — Երնջակ, էջ 176: Արմական, 126: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 175:

ժԵ. — Յովհաննէս Գրիչ, 1465-72. — Օրինակած է:

1. — Ճուղը, 1465ին, աէր Մահուել Քահանայի խնդրանքով. — Երնջակ, 216-8:

2. — Գոնձարան, 1472ին, բանասէր Յակոբ Վարդապետի պատուերով. — Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 426:

ժԶ. — Անանիա Արեղայ, Գրիչ, 1469ին օրինակած է:

1. — Աւետարան, Ասեփանս Քահանայի համար. — Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 372:

2. — Մատոց, պարզաբնէր Պաւղոսի համար. — Նոյն., թ. 371:

ժԷ. — Եսայի Գրիչ և Մաղկող, 1473ին օրինակած է մէկ Աւետարան, մաղաղաթիք վրայ, Յակոբ Աղայի համար. — Բարխուտարիան, Արցոտ. էջ 139: Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 441:

ժԸ. — Երեմիա Կրօնաւոր, Գրիչ, 1478ին օրինակած է Աւետարան մը. զոր կը սահնակ բանասէր Յակոբ Վարդապետ, և կը չնորհէ իր աշակերտ Մկրտիչ Քահանային. — Յիշտ. ԺԵ. Դարի, Բ. Մասն., թ. 542:

Ն. ԵՊԱ. ՄՈՒՋԱԿԱՆ



ԿԵԱՆՔԻ ՀԻՆԳ ՊԱՐԳԵՒՆԵՐ

Կհոնքի արշաւայսին, բարի պարփկը հեկու կողմանվ և ըստ։

— Ահաւասիկ պարզեները Առէք հասմը և թագէք միւսները։ Զգոյշ հղէք սուկոյն, իմաստութեամբ ընարեցէք։ Արովհեան մէկ հասրը միւյն արժէքաւոր է առանցքէ։

Պարզեները թիւսվ հինգ հաս էին՝ Համբաւը, Սէրը, Հարսաւթիւնը, Հուճայը և Մանը։

Երիտասարդը արտորանքով պատասխանեց։

— Աւելորդ է մտածել։

Եւ ընարեց հաճոյքը։

Երջացու աշխարհը և ձաշակեց երիտասարդութեան սիրելի բոլոր հեշտանքները։ Սակայն բարորն ալ կարձ աելողութիւն մը ունեցան, լեցուն յուստիսորութիւններով, պարտապ ու սին, և բոլորն ալ ծագրեցին զինք, երբ հեռացան իրմէ։ Վերջ ի վերջոյ ըստ։

— Եսաւ տարիներ կորսնցուցի ի զուր։ Ա՛խ, իթէ միւյն կարողանացի վերստին բնարել, այս անզամ պիտի ընարեէի ի մտասութեամբ . . .

Պարփկը վերստին երեցաւ և ըստ։

— Չորս պարզեներ կը մնան։ Ընարեցէք նորէն, սակայն լաւ խորհեցէք։ Ժամանակը կ'անցի և միւյն մէկ պարզե կոյ անդին։

Մարդը տառամսեցաւ երկար և ապա ընարեց Սէրը, բայց չտեսաւ արցունքի այն կայլակները, որոնք լեցուցին պարփկին աչքերը։

Տարիներ հաք մարդը կանգնած էր դոգազի մը առջեւ, ինքն իրեն կը մտածէր։

— Տարի՝ մը, բոլորը գացին և զիս թողուցին միայնակ, և հիմու ան պատկած է հսու, ամենավերջինս, ամենասիրելիս։ Բայլեցի անընդհատ՝ յուսահատութենէ յուսահատութեն և իւրաքանչիւր երջանկաւթեան ժամի համար, զոր Սէրը ինծի կաւար, վճարեցի հազար ժամուն։ Պիտի աման մը վրէժխնդրութեանու։ Պիտի տիրանամ բազում հաճոյքի, մտաւոր թէ մարմարական բոլոր հեշտանքներւն, որպաք այնքան սիրելի են մարդուն համար։ Պիտի զնհմ, պիտի զնհմ։ Իմ գրամոլս պիտի ունենամ յորդանք, պատիւ, ակնոծանք և պաշտամունք, բա-

— Վերստին ընարեցէք . . .

Դարձաւ պարփկն էր որ կը խօսէր եւ աւելցուց։

— Տարիները ձեզի իմաստութիւն սորվացած պէտք է ըլլան։ Մէկը միայն կարեւը է, լաւ յիշեցէք և ըստ այս ընարեցէք։

Մարդը երկար մտածեց և ապա ընտրեամբ բարձրութիւնը, և պարփկը հեռացաւ հառաջիւգ։

Այ ատարիներ անցան և պարփկը վերադաւ դարձաւ ու կհցաւ մարդուն հանե, որ, վերջալայսին կանգնած միայնկ, գտնն մտածութեներու ենթարկուած էր։ Եւ զիտէք պարփկը թէ ինչ մը մտածէր մարդը։

Կ'ըսէք մտովի։

— Իմ անունս աչխարհ լեցուց, բարի չըթնիրը անսւանս գովքը կը հիւսէին . . . Այս՝ ժամանակ մը ամէն ինչ լաւ երեցանծի, սակայն ո՞րքան կարձ աեհց ոյս բոլորը։

Յետոյ եկաւ նախանձը, յետոյ՝ շարուխութիւնը, յետոյ՝ ատելութիւնն ու հալածանքը և հաւակ ապա՝ ծաղրանքը, և ասիկա եղաւ վախճանը։ Յետոյ եկաւ գութը, որ կը թագէ համբաւը։ Ո՞հ, յաւագին փառքին թշնւառութիւնը։ Յեխ կը ստանայ, երբ կը փայլի, և հեղնախան գութը երբ կը չիջի։

— Ընարեցէք անզամ մը ես, բառ պարփկին քաղցր ձայնը։ Երկու պարզեներ կը մնան, մի՛ յուսահատիք։ Սկիզբը մէկ հաս միայն կար, որ լուազոյնն էր և միշտ հաս է . . .

— Հարսաւթիւնը, որ զօրութիւն է։ Ո՞հ, ո՞րքան կայր էի, բացազանչեց մարդը, և հիմու կ'արժէ ապրիլը։ Պիտի ծախսեմ, պիտի ցրուեմ իմ ոսկիս, և հրոշոգեզ բան մը պիտի ըլլայ տախկաւ։ Բոլոր նախանձողները և ծաղրազները փաշիի մէջ պիտի տապլակին իմ առջեւ, և ես յագուրդ պիտի տամ իմ վրէժխնդրութեանու։ Պիտի տիրանամ բազում հաճոյքի, մտաւոր թէ մարմարական բոլոր հեշտանքներւն, որպաք այնքան սիրելի են մարդուն համար։ Պիտի զնհմ, պիտի զնհմ։ Իմ գրամոլս պիտի ունենամ յորդանք, պատիւ, ակնոծանք և պաշտամունք, բա-

ՊԵՏՄԱԿԱՆ

* * *

Թօփիկ Զեյթունից Յովհաննէս Խ. Վ. Դ. Գ. Գ. Պատաժիլին ու Խարովիկ ծննդ ու մեծաց էր, կը դրկուի Զեյթունից իր Խարովիկներու առաջնորդը։ Առն մը յեսոյ 1912ին կը Պատաշանայ Մայր Եկեղեցիի ծոքը։ Կ'երաք Սիր եւ իր Եղիշեազիքը տալով Սահակ կարստի կոտին, կ'ընթունուի իր Հայց Եկեղեցոյ վարդակական պէս։ Այս առքին Սահակ կարստիկոս խրատական մը կը խօսի Սոյ Մայր առաջին մէջ՝ որուն ամփունումը կուտայ Թիւգանդիոն թէրքը։

Այս, 27 Մարտ 1912

Ամիսինյի Սահակ Կարստիկոսի խօսած
իրատականինին

Յամհաննէս վարդապետ, Դուք ծննդուզիոմբ և արիւնով հայ էիք, բայց Ազգացին Եկեղեցին դուրս՝ Հռոմէական Եկեղեցու կը պատկանէիք ու խոտիւք և կոչչումով։ Կը կրին Եկեղեցիները Քրիստոսի կը պատկանին, որովհետեւ հիմնուած հն առաքիւսկան գաւառնաթեանց վրայ, զար Պատրոս ի գէմս առաքիւրց արտայայտեց ի պատասխանէ Քրիստոսի հարցման «Դուք զո՞ ոք առէք զինէն»։

Իսր ոյն շնորհները վերջապէս, որ ոյս թշուառական աշխարհը վաճառքի հանուած է։ Մինչև հիմա շատ ժամանակ կարսընցուցի և զէս ընտրութիւն մը ըրի, բայց ոյժմ վերջացաւ։ Անդիտակից էի և տուր համար տոփ ոյն միայն, որ ինձի լուսպայն կը թուէր։

Երիք կարձ տարիներ անցան և եկու որ մը, երբ մարզը վերնայտրկի մը մէջ նասած սարսափառնար կը խսկար։

Տիսուր էր, զաւնոտ ու դալկարէմ, բուրսպին քայքայուած։ Ցնցոտիներու մէջ էր և չոր հացի կասր մը կը ձգմէր ակռաներուն տոկ։

Յանկարծ գոռաց։

— Անիծիուլ ըլլան աշխարհի բուլոր պարզեները։ Հաճոյքը, Սէրը, Համբաւը, Հարստութիւնը, բուլորն աւ յուսախար ըրին զիս։

ՄԱՐՏ ԹՐՈՒԷՅՆ

Մինք չենք յաւակնիր ըսելու թէ Հայաստանեայց Եկեղեցին աւելի մօտ է իր Հիմնադրի սգւույն և փրկութիւնը միայն անսր գաւառնաթեամբ ձեռք կը բերուի։ Մինք չենք ըսեր թէ Հռոմէական Եկեղեցին իսպառ զուրկ է աւետարանի լոյսէն և անոր քարազուծ ձշմարտութիւններէն։ Ժիայն այս լու գիտենք և կը հաւակնք՝ թէ մեր Եկեղեցին ազատ է նեղմիս մոլիսանդութիւնէ, կամ մալրութիւնէ, որով «իրմէ զուրս փրկութիւն» շկայի երազանքներավ շօրօրուիր։

Ազգային Եկեղեցին ոչ ժիայն չի դատապարակ հայրինասիրութիւնը, մանանուանդ կը սնուցանէ զոյն, մինչդեռ Հռոմէական Եկեղեցին չի ճանչնար ազգ և ազգութիւն։

Հայաց Եկեղեցին իրրե գթոս մոյց որդիկուծ է հայրենասիրութիւնը, և արդէն Ազգ ու Եկեղեցի կողք կողքի կ'ընթանան, համախորհնուրդ և համաշռւնչ կը պաշտպանուին ազգի և Եկեղեցւոյ շահները։ Իսկ Հռոմէական Եկեղեցին ամէն բան պահած է իր շահնուն, հոգիները իրեն ցանցին մեզ պարփակուծ է, ամէն բարախում և թթմառմ, որ իրեն տանցքին շուրջը տեղի չեն ունենար, խեղդուած ու գատապարառուած են։

Մինչև այն օրը, երբ գաղափարն ունեցար ձեր Մայրինի Եկեղեցւոյ վերադառնուլու, ինչպէս ըսինք, ծագմամբ և արեամբ հայ էիք, բայց հոգւով ոչ, քանի որ հոգիները Հռոմէական Եկեղեցւոյն սիփական հն Անշուշ հոգւով ձերբացառնելու, կամ հոգւով հայանալու համար է որ կը խզէք այն կապանքները, զորս Հռոմէական Եկեղեցին դարբնած է։

Ուխտացիք հրաժարիլ այն վարդապետութիւններ, որ հոկտուակ Աւետարանի ազատ սգւույն, անհամաներն ու ազգերը կը մեքինայցանէ և խոստացա՞ք հաւատարիմ ըլլալ Ազգ, Եկեղեցւոյն։

Հաւատարիմ ըլլալ Ազգ, Եկեղեցւոյն, կը նշանակէ հաւատարիմ ըլլալ հայկական սգիին։ Հաւատարիմ ըլլալ, կը նշանակէ սգրիլ Ազգին և Եկեղեցիին համար։

Շնդունելով ուխտիք անկեղծութիւնը, կը մաղթիմ որ զօրանաք նոյն հոգիով և նոյն զգացումով, զոր ոչ միայն ծնունդն ու արիւնը, այլ մանաւանդ հայկական սգին պարտք կը զնին վրագ։

(Աշամպամ «Ձեյրութի Պահմագիր»էն,
Պատմու Ալբէ, 1960 — էջ 836)

Մ Ա Հ

Ա. ԱԹՈՌՈՅԱ ԲԱՐԵՐԱՐ ՎԱՀՐԱՄ ԻՒԶՊԱՇԵԱՆԻ

Իրական կորուստ մըն է Վահրամ Խւզպաշեանի մահը հայ ժողովուրդին համար ընդհանրապէս եւ Ս. Աթոռոյա համար մասնաւորաբար: Ճշմարտապէս բարի հոգի մը մարմանացումը եղաւ ան, ուր որ ապրեցաւ: Մահը նման անհատներուն համար, որոնք խոր ծերութեան են հասած, սուգ ու սոսկում չի թերեր, այլ տոմսակ մըն է լոկ, բաց գտնելու համար մեծ փառքին դուռը: Մարմին պարտքին այդ վերջին տուրքն է որ կը վճարէ Վահրամ Խւզպաշեանը, մտնելու համար յաւիտենական խաղաղութենէն ներս:

Հիմա որ այլևս մեր մէջ չունինք զինքը, անդիմազրելի մղումով մը մեր միաբը կ'անդրագառնայ կեանքին՝ զոր ապրեցաւ անիկա մեր մէջ եւ մեզի համար: Ծնած էր 1878 ին, Ալեքսանդրոսի մէջ, Նախնական կրթութիւնը ստացած՝ Թիֆլիս: Ցեսոյ աշակերտելով Փեթրոկրատի ինսրիբիւր ավ քենսօնիին, անկէ շրջանաւարտ եղած էր իրեւ մերենական ճարտարագէտ: Մանթաշէ մի Պարուի բարիւղի դաշտերուն մէջ տարի մը իրեւ ճարտարագէտ զործելէ ետք, շարունակած է իր մասնագիտութիւնը իրեւ «Մասթըր Մեքանիք Կատիկովկասի երկաթուղիներուն վրայ:

1915 ին, Զարական կառավարութիւնը զինք Միացիալ Նահանգներ զրկած էր, Ռուսիոյ համար շոգեկառ քի վայրաշարժերու զնումը կատարելու համար: Այդ թուականէն ի վեր՝ ապրած եւ գործած է Միացիալ Նահանգներու մէջ. երկար տարիներ իրեւ «ոփսըրչ ինձինիքը» Ալեքսանդրին Փրամի ըն Մատինքրի Քօրօւելյանի մօտ: 25 տարիներ այդ ընկերութեան արդիւնաւորապէս ծառայելէ յիտոյ, առ ողջական պատճառով բաշուած էր զորձէ:

Ողբ. Խւզպաշեան 1956 ին Հ. Բ. Բ. Միութեան կը յանձնէր 10,000 տոլարի գումար մը, իրեւ կրթաթոշակ տրուելու Միլունեան կրթ. Հաստատութեան շրջանաւարտներուն: Այդ կրթաթոշակէն պիտի օգտագին 10 հոգիներ, շարունակելով իրենց ուսումը Ամերիկան համալսարաններու մէջ:

Դպրոցաշինութեան հանգանակութեան մասնակցեցաւ 5000 տոլարի նուիրատութիւնամբ: Այդ գումարով շինուեցաւ Զարէի Խւզպաշեան Մանկապարտէ զը: Իսկ անոր կից սրահի մը շինութեան համար նուիրեց 750 տոլար:

Հ. Բ. Բ. Միութեան Կեդր, Վարչութիւնը, ի գնահատութիւն եւ յերախտագիտութիւն իր նուիրատութեանց, պատուած էր զինքը Բաւերար Անդամ տիտղոսով:

Երեք տարիներ առաջ, կրթասէր բարերարը Հ. Բ. Բ. Միութեան յանձնեց 25,000 տոլարի նուիրատութիւն մը, իրեւ «Վահրամ Խւզպաշեան Հիմնադրամ», որ յիտոյ, կեդրունական Վարչութեան կարգադրութեամբ եւ բարերարին հաւանութեամբ, անկէ 20,000 տոլար յատկացուեցաւ իր անունը կրող վարժարանի մը շինութեան, Յորդանանի մայրաքաղաք Ամմանի մէջ:

Ոհա պատուական անձնաւորութիւն մը, ազգասէր հայ մը եւ բարի հոգի մը, որ իր կենդանութեան իր ամբողջ խնայութիւնը ազգին տալէ յիտոյ, միզմէ կը բանդու ի անդարձ, իր պարտականութիւնը լրիս կատարած մարդու մը պէս:

Համոզուած ներ ի սրտէ, թէ Վահրամ Խւզպաշեանը իր ազգին ծոցածին ծնունդը, անոր հոգիին ամենէն հարազատ ներկայացուցիներէն մին եղաւ մեր մէջ: Մին այն հոգիներէն, որոնք այս աշխարհէն մեկնելէ առաջ կը կերտեն իրենց անմահութիւնը:

«Միոն», յանուն Ամեն. Ս. Պատրիարքին, բովանդակ Միաբանութեան, բայց մասնաւնդ Ամմանի բարերարուած հայութեան, իր խոր վիշտը կը յայտնէ Հ. Բ. Բ. Բ. Միութեան, որուն բարերար անդամն էր հանգուցեալը, եւ որուն միջոցաւ եւ կարգադրութեամբ մեկնեաս հանդիսացաւ Ս. Աթոռոյոյ հովանեսին ներեւ եղող Ամմանի Վահրամ Խւզպաշեան Վարժարանին: Իր յաւէտ անմոռաց անունը երախտագիտութեամբ պիտի յիշուի միշտ Խւզպաշեան Վարժարանին ելլող հայ պարմաններու եւ պարմանութիւններու կողմէ: Աղօթք եւ օրհնութիւն եւ յաւէտ հանգիստ իր հոգւոյն:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

Ս. ՅԵԿԱԲԻ ՆԵՐԱՒԵՆ

ԵԿԵՊԱՅՑԱԿԱՆԻ ԲԵՄԱԿՈՒՅԹ

● Եր. 1 Մարտ. — Նախատօնակր պաշտրւցաւ Մայրավանքի Ս. Թորոս եկեղեցւոյ մէջ՝ որ նոյն տակն Զեռագրատառանն է Ս. Աթոռոյոյ Հանդիսապետն էր Զեռագրատառն Տեսուչը՝ Քեր. Տ. Նորայր Եզզու:

● Եր. 2 Մարտ. — Ս. Թէկուրափի զօտվալիին: Առաւտահան ժամերգութիւնը պաշտուեցաւ և Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Թորոս եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էտքարարն էր Հոգչ. Տ. Արշակ Արզ. Խաչատրութեան:

● Կէսորէ եռք ժամը 3թն, Ամեն. Ս. Պատարարը Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը՝ Հրաշամառաւոյ մուտք գործեց Ս. Յառաթեան Տաճար, ուր պաշտուեցան ժամերգութիւնն ու նախատօնակր Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ազատ կատարուեցաւ Տեսորինական Սրբառեղեաց այցելութեան Հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Գէրգի Վրզ. Խազարեան:

● Կիր. 3 Մարտ. — Արշաման: Գիշերային և առաւտահան ժամերգութիւնները պաշտուեցան և Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յառաթիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գէրգի Վրզ. Խաչատրութեան պատարուեցաւ մեծանոնդէս թափօրապետն էր Ամեն. Ս. Պատարիարը Հոյրու:

● Եշ. 7 Մարտ. — Երիկուան Հակովմին քարոզեց Քերը. Տ. Նորայր Եզզու, բնարան ունենալով Հանօրէնաթիւն իմ ևս ինձն գիտեած և մեզք իմ առաջի իմ ևն յամենայն մատուցութեան մատչէ: Բաւ թէ մեզքը հիւանդառթիւնն է Հոգիին: Խէցքն որ մենք հոգածու ենք մեր մարմինն առողջութեան, նոյնոքէս պէտք է որ հոգածու ըլլանք մեր հոգիին առողջութեան, հեռու պահեալով զայն մեզքիրէ: Սակայն մարդ միշտ հակամէտ է մեզանչելու: Առար համար եկեղեցին սահմանած է կանխարգիիի: Ի բուժիչ միջոցներ, առաջիններով զգաւշանալու համար մեզքիրէն իսկ վերջիններով մարրուելու համար անոնցմէ: Մեծ զայրը յարմարագոյն ուսիին է զայր ընկելու: Ճշմարիս թիստանեալին կեանքը յարտու պայքար մը պէտք է ըլլայ մեզքիրն զէմ:

● Եր. 9 Մարտ. — Ս. Կիրը Եւուսալիսայ հայրապետին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Աւանդառան Ս. Կիրըի սկզբանի վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գարգարիան:

● Կիր. 10 Մարտ. — Անստավիին: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Հրեշտակապետ:

Ժամարարն էր Հոգչ. Տ. Կոմիտաս Արզ. Պատուերիան: Քարոզեց Հոգչ. Տ. Արշակ Արզ. Խաչատարեան, մեկնորանելով Անտառակի: Առեւտարանական առակի, բնարան ունենալով շիք Առաւուած ոչ կամի զման մեղամարթին, այդ զդառնաւուն նարա ի չար ճանապարհէն և բզեցիւն:

● Եշ. 14 Մարտ. — Երիկուան Հակովմին քարոզեց Քերը. Տ. Սուրէն Արքեզօս, բնարան ունենալով Անդաշաբարեցէք՝ զի մերձեալ է արքայութիւնն երկնից: և շեշտեալ արաշաթաթեան գերս ու կարեսութիւնը Քիբուտնակայ հաւատացեալներու կեանքին մէջ:

● Կիր. 17 Մարտ. — Տիտիսին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ս. Կարապետին խօսի վրայ: Ժամարարն էր Հոգչ. Տ. Վաչակ Արզ. Կինոտիուսեան:

● Եշ. 21 Մարտ. — Երիկուան Հակովմին քարոզեց Հոգչ. Տ. Յակով Վրզ. Վարդաննան, բնարան ունենալով Նարեկ: Աղօթամատեանն մը Ար լսու զնեճառթիւն կատելոց և հոյիս յաղօթս խօնարհաց: Բաւ թէ մարդ միշտ հակամէտ է մեղանչելու, և սակայն միշտ ալ իրեն արուած է միջոցը, կարելիսութիւնը, իր մեղքերն սրբուելու: Մեծ զայրը յաւազոյն պատահութիւն մըն է ազաշխարութեամբ մեր մեղքերն մաքրուելու: Հոգչ. Հայրառը ըստ առաւ նաև ձամապահութեան ու պահեցողութեան օգուտները, թէ Հոգիկան և թէ Գիզիքական առաջեկաններէ:

● Եր. 23 Մարտ. — Ս. Քատանի մանկանց Անքանիլ: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Գիշատիիր: Ժամարարն էր Հոգչ. Տ. Արշակ Արզեց ի Խաչատրութեան: Վերաբերում կատարուած էտքարիան համար 2-30ին, Ամեն. Ս. Պատարիարը Հօր գլխաւորութեամբ, Միարանութիւնը՝ Հրաշամառաւոյ մուտք գործեց Ս. Յառաթեան Տաճարը: Պատառնատեղուոյն, Ս. Գերիկ Ֆանէտի և Գիւտ Խաչի այրի ուխտերէն եռք, ժամերգութիւնն ու նախատօնակր պաշտուեցան Ս. Գր. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ազատ կատարուեցաւ Տեսորինական Սրբառեղեաց այցելութեան հանդիսաւոր թափօր Տաճարէն ներս: Թափօրապետն էր Հոգչ. Տ. Յագուեկ Վրզ. Մամարտ:

● Կիր. 24 Մարտ. — Գաւառիի: Գիշերային և առաւտահան ժամերգութիւնները պաշտուեցան ի Ս. Լուսաւորիչ: Ազատ, Ամեն. Ս. Պատարիարը Հայրը հանդիսաւոր Ս. Պատարագը մատոյց Քիբուտի Ս. Գերեզմանին ի Պատառնատեղուոյն շորջ կատարուեցաւ նոյնուն և Պատառնատեղուոյն շորջ կատարուեցաւ մեծանոնդէս թափօրին:

● Եշ. 28 Մարտ. — Երիկուսն Հակոմին քարոզեց Հոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր, բնարան ունենալով Արթուր Կացէք և աղօթս որարէք՝ զի մի անկանիցիք ի վորձութիւն, և յայտնեց թէ ճշմարիս Քրիստոնեային առանձու կեանքը պատրաստութիւն մը պէտք է ըլլայ յաւիտենական կեանքին համար:

● Ուր. 29 Մարտ. — Նախատոնակին ի Ս. Յակոբ Նախագահնեց Լուսարարազեա Գերշ. Տ. Հայրիկ Եպսու:

● Եր. 30 Մարտ. — Ա. Գրիգորի Լուսաւոշին (Մուսն ի Վիրապ): Բայ սպորտեան, առաւտան ժամերգութենէն ետք, Ա. Լուսաւոշի մասունքը իր հանգստարանէն թափորով փախազրուեցաւ Աւագ Անդան: Ապա Ա. Պատարագ մատուցուեցաւ Մայր Տաճարի աւանդատան Ա. Լուսաւոշի սեղանին վրայ: Ժամառարն էր Հոգը. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր:

— Կէսօրէ ետք, հակառակ փոթորկոս օդին, Միարանութենէն մաս մը, Հոգը. Տ. Յակոբ Վրդ. ի գլաւուրութեամբ, ինքնաշարժեառ մեկնեցաւ Զիթենեաց լեռ, ուր Համբարձման որատեղւոյն վրայ կառաւցուած մեր վրանամատարան մէջ պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնն է Նախատոնակ: — Գիշերակիդրին պաշտուեցան նաև Եղեցէքի և Հակիմ Կարպեր, ու ապա գիշերային և առաւտան ժամերգութիւններ Ամենէն վերջը մատուցուեցաւ Ա. Պատարագ: Ժամարարն էր, ըստ սովորութեան, Ա. Ասուածածանայ Տաճարի Տեսուչը (որ նոյն ատեն Տեսուչն է Համբարձման Սրբազնութին), Հոգը. Տ. Վաչէ Արդ. Իգնատիոսնան: Արարագութիւնները աւարտեցան ուշ դիշերին:

● Կիր. 31 Մարտ. — Պալսեան: Առաւտուուն, Լուսարարազեա Գերշ. Տ. Հայրիկ Եպսու Գրդ-

խաւորութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժեառ քերով քարձրացաւ Զիթենեաց լեռ ու Հըբաց փառազգ մուտք գործեց Համբարձման Սրբամեղին, ուր մեր վրանամատարն մէջ, եպիսկոպոսական խոյր ի գլուխ, հանդիսաւոր Ա. Պատարագը մատոյց Հոգը. Տ. Յակոբ Վրդ. կարգանքան և քարզեց ընդունեան կերպին համարը, ու անաւասիկ ես ընդ ձեզ եմ զամենայն աւորումինէ ի կատարած աշխարհին, և քացարեց Համբարձման խորհուրդին արքէքն ու զիրը քրիստոնէական կրօնի ու մեր կեանքին մէջ: Քարոզէն ետք, Գերշ. Լուսարարազեա Սրբազնին նախագահութեամբ, կատարուեցաւ Հոգինէան գագանաւուան հանդիսաւոր պաշտամունք Կիլիկիան Աթոռին Հայրազեան Երջանկայիշտատակ Տ. Տ. Զարեհ Ա. ի հոգւոյն համար, անոր վախճանման քառասունքին առթիւ:


ՊՈՇՏՕՆԱԿԱՆ ԳՐ

● Ուր. 8 Մարտ. — Գերշ. Տ. Առուրէն Արքեպոս. Քէմհանեան Ա. Աթոռ վերադարձաւ Խաթանութենէն, ուր մեկնած էր անցնող տարու նոյեմբերի 24ին: Գերշ. Սրբազնը հօն ներկայ եղած է Գիշերակիդրին կատարուած Պուսոյ Հայոց Պատրիարքութեան հաստատման 500 ամեակի հանդիսութեանց: իսկ վերադարձին, Պէյրութի և Անթիլիսի մէջ, մասնակցած է Երանաչնորն Տ. Տ. Զարեհ Ա. կաթողիկոսի վերջին օժման և թագման կարգերուն:

● Եր. 30 Մարտ. — Ամեն. Ա. Պատրիարք Հայրը մեկնեցաւ Անթիլիսաս, Նախագահուն համար Կիլիկիան Աթոռի Երանաչնորն Հայրազեան Տ. Տ. Զարեհ Ա. ի մահուան քառասունքի հանդիսութեանց: Վերազարձաւ Եր. Առուրէն Ա.:

ԶԵԿՈՅՑ

ԳԱԼՈՒՍ ԿԻՒԼՄԷՆԿԵԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ



ԿՐԱՐԿԵԱԼ 1963-64 ՏՐԵԿԵՐԱԿԱՆ ՀԱՄԱՐ

1. — Պալսեաս Կիւլուզէնէեան Հիմնարկութիւնը լիսուն լման նոր կրթավաշտակներ պիտի յատկացնէ Սփիւռքի Հայ ուսանողներուն, 1963-64 տարեշրջանին համար:

2. — Կրթաթօշակները ընտրութեան հիման վրայ պիտի յատկացնէն հայկական ձագում ունեցող ուսանողներու, ինչ առ ըլլայ իրենց հապատակութիւնը, որոնք նիւթական միջոցէ զուրկ են բարձրագոյն ուսման հաստիելու իրենց ընակած երկրին կամ մօտակայ երկրի կրթական հաստատութիւններու մէջ: Այ հետեւ որ Հիմնարկութիւնը սկզբանքով չի վափաքիր հովանաւորել այն ուսումները որոնք կը կատարուին հեռաւոր համալսարաններու մէջ: Միայն չատ բացարկիք պարագաներու տակ, երբ հետազնզուած ուսումները չեն կրնար ստացուիլ տեղական կամ մերձաւոր հաստատութիւններու մէջ, կրթաթօշակներ կը յատկացնին արտասահմանեան հաստատութիւններու համար:

3. — Թեկնածուները պէտք է աւարտած ըլլան իրենց երկրորդական ուսումներ և որոկած՝ համալսարանի մը մէջ արձանագրուելու համար: Թեկնածուները երկրորդական ուսում-

սուցած պէտք է ըլլան բահլով կը հասկցուի որ անոնք պէտք է աւարտած ըլլան ՖԻԵՄԻՆ կարգը կամ ձի. Սի. ի. Էվլինը լեվլը-ը կամ պարալորէայի երկրորդ մասը, իսկ այնունետե հախառեառած համալսարանական կամ բարձրագոյն ուսումները կը հասկցուին ակազեմական մակարդակին միջազգային բնժագիկ առաջազի: իր օրինակ բանք որ համալսարանական բարձրագոյն ուսմանց սկսելու համար պէտք է Պէյրոթի ամերիկեան համալսարանին ԱՅՅՈՒՐԾ կարգը բնագունուած ըլլալ, կամ նկայի ձենքրը Աւրիֆիքտը օժ հերթեղին (Էվլինը լեվլը) սուցած ըլլալ կամ երկու պաքալօրեանիրուն ամբացած ըլլալ բառ քանուական գրութեան:

4. — Բնարութիւնները պիտի կատարուին միայն այն թեկնածուներւն մէջն որոնք իշխաց գուարանին բարձրագոյն քառորդին մէջ զառուած են և որոնց միջինը նուազագոյն 75% է: Անոնց մէջ ընտական բանձնախռումքը կ'որոշէ անոնք զորս արժանաւորագոյն կը համարէ բառ իր հայեցողութեան:

5. — Նոր թեկնածուները իրենց ձեռագիր նամակով պէտք է դիմեն ստորև նշանակուած ապացէներէն մէկուն, ամենէն ուշը մինչև 10 Մայիս 1963: Ի պատասխանի, թեկնածուները պիտի ստանան Հարցարաններ զորս պէտք է լիցնեն ամբողջ ութեամբ և հայրարդին և ուղարկեն, զանանչուած վաւերաթուղթերուն հետ, իրենց բնակած երկրին մէջ գոյութիւն ունեցող շինուարկութեան կրթական Յանձնառաջնորդերուն կամ, ի բացակայութեան, Հիմնարկութեան իրազնի կեղրունին, ամենէն ուշը մինչև 20 Ցուլիս 1963:

6. — Բանոր զիմումները Լիգուն կեղրուանալէ հաք, Հիմնարկութեան ընտրական Յանձնաբուժը իր վերջնական որոշումները պիտի այս Յաւլիսի վերջը կամ 0 գուստոսի սկիզբը: Բնարական Յանձնախռումքին որոշումները թեկնածուներւն պիտի հաղորդուին ուղղակիորէն, բառ կարիւան կամ Ժամանակի մէջ:

7. — Դիմումները պէտք է ուղարկուին հետեւալ հասցէներուն:

8. — Կիրանան բնակող բնագամուներուն համար

Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation,

Stephen Building, Riad Solh Street, Beirut, Lebanon.

9. — Առլիիս բնակող բնագամուներուն համար

Mr. K. Nersoyan, P. O. Box 757, Aleppo, Syria.

10. — Թուրքիա բնակող բնագամուներուն համար

Educational Committee of the Calouste Gulbenkian Foundation,

c/o Mr. J. J. Abravanel, Portuguese Consul, Beyoglu, Istanbul, Turkey.

11. — Ֆրանսա բնակող բնագամուներուն համար

Comité des Boursiers Armeniens de la Fondation Calouste Gulbenkian,

51, Avenue d'Iéna, Paris XVIème, France.

12. — Անգլիա բնակող բնագամուներուն համար

The Secretary, Calouste Gulbenkian Foundation, U. K. & Commonwealth Branch,

98, Portland Place, London W. 1, England.

13. — Իրաք բնակող բնագամուներուն համար

The president of the Armenian Diocese,

c/o The Prelacy of the Armenian Church, Tayaran Square, Baghdad, Iraq.

14. — Պարտիա բնակող բնագամուներուն համար

Mr. Yervant Kechichian, Caixa Postal No. 18107, Aeroporto, São Paulo, Brazil.

15. — Ուրիշ երկիրներ բնակող կամ ուսանող թեկնածուներ պէտք է ուղղակի դիմեն Հիմնարկութեանս կեղրունին, հետեւալ հասցէն:

Calouste Gulbenkian Foundation

Department of Armenian Affairs

Scholarship Selection Committee

Avenida de Berna, 45A

Lisbon 1 — Portugal

16. — Նախապէս փոխառութեան հիման վրայ կրթաթուակ ստացող սւասնուներ, որոնք կը փափաքին վերանորոգել իրենց կատարուած յատկացումը 1913-64 տարերջանին համար, պարտին ուղղակի դիմու Հիմնարկութեան լիգունի կեղրունին, որ անհրաժեշտ հարցարաններ պիտի ուղարկէ իրենց: Խնդրարկուները այդ հարցարանները պէտք է լիցնեն և վերադառնեն ամենէն ուշը մինչև 20 Ցուլիս 1963:

Հիմնարկութիւնը փափաքին հիման վրայ ընծայուած կը ըստ բարեկանին բարեկանին զրութեան վերջ տալ հետաշնունք, զանոնք ստացողներուն ուսումնաշընունի առարտմանը և յատկացնել կրթաթուակներ ուսմանց որևէ պայմանի և բարձրօրէն արժանաւոր թեկնածուներու ընտրութեամբ:

Գլուխ կիրակեակն Հիմնարկութիւն

Հ. Բ. Ռ. ՄԻԹՈՒԹԻՒՆ

ՀԱՅԱՍՏԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԲՈՂԱԿԻ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հ. Բ. Ռ. ՄԻԹՈՒԹԵԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՋՐ. Յանձնաժողովը, 1963-64 դպրոցական տարելրէան համար, համալսարանական ուսումնաց յատուկ թոշակներու բաշխումին մասին կը ծանուցան հետեւելը՝ չահագրգուսողներու ի գիտութիւն:

1. Միթութիւնը ներկայիս ունի 100 թոշակընկալ ուսներ, որոնցմէ 20 հոգի այս տարի իրենքն ընթացքը կ'աւարտեն: Իրենց ուսումը զեռ պիտի շարունակեն ուրեմն 80 հոգի, որոնք կը թոշակ պիտի ստանան յառաջիկայ ըրջանին են, եթէ յաջողութեամբ անցուցած են իրեն տարեվերջի քննութիւնները:

2. Իրրի նոր թեկնածու այս տարի պիտի ընդունուին միայն 20 հոգի, հետեւալ պայմաններով:

ա) Կրթաթոշակ պիտի տրուի նիւթական միջացներէ զուրկ և օժտուած երիտասարդներու, որոնք համալսարան պիտի յաճախեն Եւրոպայի կամ Մերձաւոր Արեւելքի զանազան երկիրներու մէջ:

բ) Նախընտրութիւն պիտի տրուի այն երիտասարդներուն, որոնք իրենց համալսարանական ուսումնաց կեցրոններու մօտ կը բնակին և նիւթական մեծ զանողութեանց չեն կարուտիր իրենց զարդնթացքին հետեւելու համար:

զ) Հաւասար արժանիք ունեցող թեկնածուներու մէջէն, պիտի ընտրուին անոնք՝ որոնք բարձրագոյն ուսումնաց կեցրոններու մօտ կը բնակին և նիւթական մեծ զանողութեանց չեն կարուտիր իրենց զարդնթացքին հետեւելու համար:

դ) Պայման է որ թեկնածուները հայերէն գիտնան:

ե) Իրենց աւարտական զամարանի նիշերան ընդհանուր միջինը նուազագոյնը ուկար է ըլլայ 80 առ հարբուր:

3. Մասնաւոր յատկացումներ պիտի կատարուին հ թեկնածուներու, որոնք արդէն ազացոյցը տուած են թէ մատասարական կամ գեղարվասարական հիւզի մը մէջ բացառիկ ընդունակութիւն ունին և կ'ուզին իրենց մասնագիտութիւնը աւելի խորացնել կամ կատարելագործել:

4. Որոշ հիմնագրամէ մը, Հ. Բ. Ռ. Միթութեան Ամերիկայի կեջր. Յանձնաժողովին կողմէ փախատուութեան ձեռվ կրթաթոշակ պիտի տրուի Ամերիկա ծնած այն հայ ուսանողներուն, որոնք այս երկրին մէջ համալսարան մը պիտի յաճախեն:

5. Ուրիշ մասնաւոր հիմնագրամէ մը կը նան օգտուիլ ամերիկաբնակ երիտասարդներ, որոնք արտասահմանի հայ վարժարանի մը մէջ կը փափաքին զագային ուսումն ստանալ:

6. Թոշակները մէկ տարուան ըրջանի համար են և կը վերանորոգուին երը սան մը իր վերջին քննութեանց արդիւնքը մեզի ուղարկելով իր ուսումնը շարունակելու բազմանք լայտնի:

7. Որիէ համալսարան ընդունուելու համար երկրորդական վարժարանի մը վեկայականը ի ձեռին չունեցող թեկնածուներու գիմնասիեր անհետանը կը մնան:

8. Թեկնածուները հարկ է իրենց գիմնամ կատարեն մինչեւ Մայիս 15, սարք նշանակուած հասցէին: Ազա անոնց պիտի գրկուին հարցարաններ, որոնց տրուած պատասխաններուն և զանոնք հաստատալ փաստաթուղթերուն հիման վրայ՝ Միթութեան կրթական Յանձնաժողովը պիտի կատարէ թոշակներ սաներու ընտրութենք և իր յարմար զատած կրթաթոշակի պամարը պիտի սրուէ անոնցմէ իրաքանչիւրին համար, Յուլիսի վերջը:

Այս յայտարարութիւնը միաժամանակ հրատարակութեան կը տրուի Ամերիկայի և արտասահմանի հայ թերթերուն մէջ:

Դիմուն կեդր. ՎԱՐՉ. ԺԱՂԱՔ

Mr. K. Guiragossian, Executive Director

Armenian General Benevolent Union

250 Fifth Avenue, New York 1, N. Y., U. S. A.

**«Սին»ի ԽՄԲԱԴՐԱՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒՆՊԵՆԿԵՈՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ՇՆԱՌՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ԱՏՈՎԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ,
ՃՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- Հայերեն Բառզիրք Աշխարհաբար Լեզուի - Քեզամ Քերովքիան (նորա): Խոթանպուլ,
Ալյոս - Հերրի Մ. Պըրի: [1962, էջ 566:
Հարազա Էջեր (Օտար Գրականութիւն) - Թրգ. Յովհաննէս Մարդ (նորա): Թէհրան,
Երուանդ Տ. Մշրտչեան կը նուիրէ: [1962, էջ 146:
ա) Կըոր, Կըոր - Վառըվիլ: Պոսթըն, 1934, էջ 61:
բ) Պէտօ (Անգլերէնով) - Գ. Առևնուուզեանի: Պոսթըն, 1931, էջ 122:
Ավզագրական Կանոններ - Մարգիս Պալեան (նուիրատու): Պէյրութ, 1962, էջ 143:
Ցակով Պարոնեան - Աշխարհ Զ-վէր և Պուշտ Մը Պուշտ Փայտուն Մէջ: Հրատ. և նուէր Ռ-
րամեան Ռանուց Միութեննէն: Խոթանպուլ, 1962, էջ 383:
Միջոցը եւ Ազին - Մըր Էտմունտ Ռութեքըը: Թրգ. Շահէ Վրդ. Աճէմեան: Հրատ. և
նուէր Մ. Յակոբեանց Տպարանի: Երուանդէմ, 1961, էջ 210:
Ազերիորք (Քերթուածներ) - Հայկ Պարիկեան (նուիրատու): Հալէպ, 1962, էջ 80:
Ասուածանշական ձաւու Ընթեցուածներ - Ժ. Տարի, 1963: Անթիւիան, Տպ. Կթզ.
Արա Պարթևեանէ ստացանք իր երկու գործերը: [Կիլիկիոյ, էջ 103:
ա) Մարտ ձան - Ժազովրդական սիրերդ: Խոթանպուլ, 1956, էջ 15:
բ) Պերոկ - Դաշնակի համար: էջ 4:
Խոհեղային Միուրիւն եւ Թերան Երկիրներ - Միւզան Լապէն: Միուրիս, 1962, էջ 62:
Ա. Օ. Ք. Մ. էն ստացանք հետևեալ զիրքերը: -
ա) Ժամանակներ եվլ Մարդիկ - Ատ. Կուրտիկյան: Երեվան, 1962, էջ 277:
բ) Անկե Հունն - Կ. Միտուլ: Երեվան, 1962, էջ 258:
գ) Երկերի Ժողովածու (Բ. Հատոր) - Նախիրի Զարյան: Երեվան, 1962, էջ 660:
դ) Երկերի Ժողովածու (Զ. Հատոր) - Ատ. Զորյան: Երեվան, 1962, էջ 565:
Չորս Աշխարհ - Արամ Հայկազ: Պէյրութ, 1962, էջ 416:
Պէյրութի Հայ Կաթողիկէ Տպարաննէն ստացանք: -
ա) Պատապնուրիւն Հաւատքի - Հ. Վարդան Վ. Թէքէեան: 1961, էջ 114:
բ) Կարենա Պէտ Սիրուն (Պատմուածքներ) - Հ. Բարսեղ Ֆէրհաթեան: 1953, էջ 142:
գ) Սիր Յիսուսի Պատմուրիւններ - Պէյրութ, 1962, էջ 351:
դ) Օրացոյ 1962 տարւոյ: բ) Օրացոյ 1963 տարւոյ:
Օրացոյ 1963 թուականին Քրիստոսի (ըստ Հին Տոմարի) - Երուանդէմի Ս. Աթոռին):
Օրացոյ 1962 թուականին Քրիստոսի - Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Անթիւիաս:
Օրացոյ 1963 թուականին Քրիստոսի - Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ, Անթիւիաս:
Օրացոյ 1963 թուականին Քրիստոսի - Ա. Փրկիչ Ազգ. Հիւանդանոցի, Խոթանպուլ:
Օրացոյ 1963 - Հրատ. և նուէր Հայ Կոյլիրու և Համբերու Հաստատթ., Պէյրութ:
Օրացոյ 1963 - Նոր Զուգա - Սպահան:
Պաֆեի Օրացոյ (22րդ Տարի, 1963) - Տաճատ Արտափեան (նուիրատու): Թէհրան:
Հիւանդուրիւններու Կեանքն ու Յեղաւզումը - Բժ. Անդեր Ջեպենեան: Հալէպ, 1962,
Ա. Մարտուսան կը նուիրէ իր 2 զիրքերը: [էջ 32:
ա) Մեծապահի Մուրացկաններ - Գահիրէ, 1962, էջ 141:
բ) Տես Խօսերդ - Գահիրէ, 1962, էջ 107:

- Լուսաբանութիւն մը Հ. Բ., Բ. Ա. ի բոլոր անդամներուն համար – **Փաթիկ**, 1962, էջ 33
Յեղափոխական Ալպոմ (Դ. Շարք, թիւ 3 (39) – Հրատ. և Խուէր Ս. Առյիշ, Պէյրութ, 1962)
Առաջնորդականակցութեաններ. Նամակագրութեան – Հայերէն և Գրանսերէն (Դ. Տ. Գրութիւն): Տքթ. Էպիֆանիկի հետեւզութեամբ: Խուէր Կ. Տօնիկեան Գրասով Խոթանպուլ, 1931, էջ 269:
- Նոր Աւզգագրութիւն Արդի Հայերէն Լեզուի (Միջին Քառենթացք) – Հրաչ Վահան Խուէր Շիրակ Տպարանէն, Պէյրութ, 1963, էջ 109:
- Մատենադարան – Գ. Վ. Արգարյան: Խուէր Կայծակ Արկ. Մահանեանէ: Երես 1962, էջ 86 և Մահրանկարների պատճեններ: [1959, էջ 21]
- Աւսայ Կար և Օրիկ Յարուր – Աւ. Խանճակեան: Խուէր Ա. Սարուխանեանէ: Թէրութ Անձնելի Կարիլներ – Օննիկ Կիւլմէզեան (Խուիրատու): Խոթանպուլ, 1962, էջ 30:
- Դարման Անձնել (պրօշիւռ) – Գ. Տէր Գրիգորեան: Վահրամ Փափազեան Թատերախունդ Մալկաբաղ Ընթիր Քերպւածներու (Բ. Հատոր): Խուէր Հրատարակիչներէն: Ա. Հայ պոյեան և Գ. Նզրուրեան (Կազմողներ): Պէյրութ, 1963, էջ 128:
- Խոկումի Պաներուն Մէջ – Ֆ. Ճ. Ջ. Ալեքսանտրը: Թրգմ. Հ. Ա. Տէտէեան: Խուէր Թոմ Քհյ. Սարայստարեանէ: Պէյրութ, Հրատ. Ա. Ե. ի: 1962, էջ 95:
- Օսմրութեան Ավերեն – Ա. Բ. Զանգու (Խուիրատու): Փաթիկ, 1962, էջ 48:
- Հոգեւոր Երգարան (Լ. Տպագրութիւն) – Հրատ. և Խուէր Հայ Եկեղեցասիրաց Եղբար Պակցութեան, Պէյրութ, 1958, էջ 431:
- Նոր Կեալի Երգարան – Խուէր Աշճեան Գրատունէն: Պէյրութ, 1960, էջ 144:
- Հայ Ժող. Երածըսութիւն – Նոր Շարք, Տետր. Զ. և Լ. – Կոմիտաս Վրդ. ի: Խուէր Յակոբ Մալաքեան Բնտանիքէն: Փաթիկ, 1937:
- Պատիկ Բարի Հանրին – Լա Բոնթէս Տը Աէկիւր: Հրատ. Գ. Խփճեան: Պէյրութ, 1962:
- Հաւսի Պատչի – Հրատ. ըստ նախորդին: Պէյրութ, 1962: [էջ 36]
- Քաջ Կրիան – Հրատ. ըստ նախորդներուն: Պէյրութ, 1962:
- Չորենց (Յուշեր և Խորհրդածութիւններ) – Գ. Նաւասարդեան: Թէրան, 1962, էջ 135:
- Հարազա Պատմութիւն Տարօնյ – Խմբ. Ազան Տարօնեցի: Հեղինակներ՝ Սարպիս և Ա. Ասկ Բգէեան: Խուէր Հայ Ազգ. Հիմնադրամէ: Գահիրէ, 1962, էջ 676:
- Ափիւրահայ Ալպոմ (Ա. Հատոր, թիւ 1): Պատրաստեց Յակոբ Թ. Նազարենց (Խուիրատու): Պէյրութ, 1963:
- Universal Auxiliary Language BABM – Fushiki Okamoto. Tokyo, 1962, pp. 144.
- CLASSICAL ARMENIAN SHORT STORIES – Translated by Sarkis Ashjian. Presented by Aramatz Publishing House. Beirut, Aramatz Publ. House, 1959, pp. 169.
- AT THE CROSSROADS OF CIVILIZATION – Nouritza K. Sevougian (presented by the author). Beirut, Sevan Press, 1962, pp. 283.
- CLASSIFIED LIST OF BRITISH EQUIPMENT AND SERVICES – Jan. 1962. London.
- A FRIENDLY DISCUSSION – Ben E. Rich. Presented by Frank Harris. [pp. 114.]
- THE WORLD BANK AND IDA in Asia. Washington, August 1962, pp. 54.
- HISTORIA DE LA LITERATURA ARMENIA – H. Thorossian, (in Spanish). B. Aires 1959.

(Ծարունակելի)